

Ս Ի Ո Ն

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՕՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՀՐԱՑԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱԳԷՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹԵԱՆ

Ն Ո Ր Շ Ր Զ Ա Ն

Թ. Տ Ա Ր Ի 1935

Տ Պ Ա Ր Ա Ն Ա Ր Բ Ո Ց Յ Ա Կ Ո Վ Բ Ե Ա Ն Ց

Ե Ր Ո Ւ Ս Ա Ղ Է Մ

Մ Ի Ո Ն, Հ Ա Յ Ա Մ Ս Ա Գ Ի Ր

Թ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ 1935 - ԴԵԿՏԵՄԲԵՐ ԹԻԻ 12

Խ Մ Բ Ա Գ Ր Ա Կ Ա Ն

ՅՈՐԵԼԵԱՆԻՆ ԲԱՐՈՅԱԿԱՆԸ



Ուրեք ուրեք դեռ կը շարունակուին հանդէսները. և հաւանաբար Դեկտեմբերի հետ է որ պիտի վերջանան անոնք բոլորովին: Բայց կարելի է ըսել թէ Յորելինական Տարին՝ Սրբոց Թարգմանչաց երրորդ տօնին՝ յընդհանուրն յանգած է արդէն իր վախճանին. այնպէս որ կրնանք վայրկեանը հասած նրկատել յետահայեաց ակնարկով մը անդրադառնալու տարևոր այն շարժումին զրայ, որ ոգևորեց Սփիւռքի հայկական կեանքն ամբողջ, և հասկնալու թէ ի՛նչպիսի զսպանակներէ ստացաւ ան իր մղելի զօրութիւնը:

Թէև հանդէսներու մանրամասնութեանց և անոնց մէջ եղած բոլոր բանախօսութեանց կամ խօսուած ճառերու բովանդակութեան վերաբերմամբ մեր ունեցած տեղեկութիւնները կատարեալ չեն տակաւին, բայց հանդիսակատարու-

թեանց ոգևոյն, այդ ոգիին կազմութեան եւ գործադրութեան կերպին, եւ անոր շուրջ երևան եկած խանդավառութեան, ինչպէս նաև՝ մասնաւորապէս՝ հայ մամուլին մէջ Տօնին զազափարին մասին յայտնուած տեսութիւններն ու խորհրդածութիւնները մեզի կը հայթայթեն բաւական տուեալներ, Յորելեանին՝ հասարակաց կարծիքին մէջ ստացած նշանակութեան, կամ հանրային խզճմտանքին առջև անոր ունեցած բարոյականին իբրև ապացոյցներ:

Արդ, հարցը այսպէս իր տարրուձեան սահմաններուն մէջ ամփոփելէ վերջ, իրաւունք ունենալ կը կարծենք ըսելու թէ ամենէն յատկանշական գիծը՝ որ կը բնորոշէ մեր պատմութեան մէջ նոր եւ զեղեցիկ էջ մը լեցնող այս մեծ եղելութիւնը, սրտառուչ և խորիմաստ այն զաղափարապաշտութիւնն է, որ տիեզերականօրէն ի հանդէս եկաւ Սփիւռքի բովանդակ հայութեան մէջ: Աշխարհի չորս ծայրերուն՝ անհայրենիք ցիրուցանուած, ամէն օր զոյւձեան կռիւին աւանդն դժգոհի պաշտաններուն մէջ զալարուող այս ժողովուրդը, որուն համար՝ շուկայիկ և չոր դատումներէ միայն տարուած միտքեր պիտի խորհէին թերեւս թէ իր նիւթական ապրուստին հոգը միայն պէտք է լինի իր միակ կամ մեծագոյն աւաքինութիւնը, մէկ սիրտ՝ մէկ հողի դարձած, տեսական հայրենիքի մը սեւեռակէտին ակնկառոյց, իր առեղծուածային ճակատադիրը առ առաւելն քրմածիծաղի մը մէջէն դիտող մարդկութեան ի լուր՝ կ'աղաղակէ կարծես միահամուռ. «Ոչ միայն հացիկ կեցցէ մարդ:» Հաւատքը, պատիւին բարոյականը, մաքուր յիշատակներուն հրայրքը շատ աւելի կարևոր են զարնուած ու առաւապեալ ազգի մը հողիին համար, քան նիւթականին հանապազորք մտածմունքը: Այս խոկումն էր որ յանկարծ լուսաւորեց ամենուս սիրտերուն մէջ թանձրացած մտքը, երբ իբրև տանկէհիզ գարբրու խորութիւններէն հնչող նուիրական ձայնի մը զանգիւնը եկաւ նախընթաց տարին փակող վարագոյրին առջև սթափեցնել սին ու տխեղծ վէճերու մէջ տարադնուած մեր ուշքը:

Հրաշալի՜ երևոյթ, որ մինչ մէկ կողմէն օտարներուն առջև կը յայտնագործէ մեր տկարութիւններուն ներքև անտեսանելի դարձած զեղեցիկութիւններ, միւս կողմէ կրնայ զմեզ ամէնքս սրտապնդել սա մտածութեամբ՝ թէ հակառակ մեր ազգային սէրը շարունակ արիւննող անմխարանութեան, մեր մէջ կան տակաւին միութեան կէտեր, որոնց շուրջը կարելի է համախմբուիլ ազգովին, զիրար հասկնալու և անցեալի յուշովը կազդուրելու համար ներկային զգացումը և ապագային յոյսը:

Երկրորդ կէտը, զոր անհրաժեշտ է վեր առնել հոս՝ իբրև բուն զաղտնիքը ամբողջ Սփիւռքը ոտքի կանգնեցնող այդ խանդավառութեան, ուրիշ բան չէ ապահովաբար, եթէ ոչ՝ կրօնքի և ազգութեան, եկեղեցոյ և հայրենիքի զգացումներուն անշփոթ միաւորութեամբը ծնունդ առած այն ողին է, դարբրու ընթացքին միշտ աւելի կուտած կոփուած հրաշագործ այն զօրութիւնը, որ, ինչպէս պատմութիւնը և ընթացիկ կեանքի փորձառութիւնն իսկ յատկօրէն կը ցուցնեն, մեր բախտին բոլոր ելեկներուն վրայ, մեր տխուր և պայծառ թուականներուն վերև սաւառնող խորհուրդը եղած է շարունակ:

Այս մասին ինչ որ ալ ըսուած կամ ըսել ուզուած լինի ոմանց կողմէ, մենք կը մնանք անայլալ՝ մեր համոզումներուն մէջ: Կրօնական հաւատքին զգացումն է որ թեւ կուտայ դեռ եւ այս անգամ ալ ամենէն աւելի տուաւ մեր հողիներուն. առանց ատոր անկարելի պիտի լինէր բացատրել աչքբռնուս առջև պարզուած իրականութիւնը: Դիտեցէ՛ք թէ հարցը Աստուածաշունչին վրայ է փերագանցապէս. թարգմանուածը Աստուածաշունչն է և ո՛չ թէ Իլիականը. ու Աստուածաշունչը, ամէն բանէ աւելի ու վեր, կրօնական յիշատակարան մըն է, յայտնութեան պատգամ մը, մարդ-

կութեան մէջ կատարուած աստուածային առաքելութեան միջոց մը: Այս է եղած ըմբռնումը անոնց որ լծուեցան զործին, ինքզինքնին մտադիւր ենթարկելով անոր պարտադրած ամբողջ տաժանաբէն: Սահակի և Մեսրոպի, մեր ամենամեծ այս սուրբերուն, և անոնց զործակցող աշակերտներու հոյլին, ու անոնց ըրածը դարբերու մէջէն շարունակող իրենց հետևողներուն խիղճը այդ մտածումէն առաւ իր լոյսը: Մեսրոպ յոացաւ, Սահակ հովանաւորեց, ու ամէնքն ի միասին կատարելագործեցին գիրբերու գիւտը, որպէսզի կարելի ըլլայ հայերէնի թարգմանել Սասունածաշունչը, որպէսզի ժողովուրդը հոգեպէս անմխիթար դուրս չ'եկէ եկեղեցիներէն, որպէսզի Աստուծոյ խօսքը հնչէ անոնց մէջ հայ լեզուով, հայերէն և իրենց համար հասկնալի բառերով: Չլսելով, այսինքն չուզելով հասկնալ ժամանակակից և գործին իրենց մամնակցութիւնը բերած պատմիչներու այս մասին ըսածը և ճիշդ ընել անոնց բերանը զնելու ենթադրական դիտումներ՝ առ նըւագն գրական անպարկեշտութիւն գործած պիտի ըլլանք: Որպէսզի ժողովուրդը մը, մերիկնին նման՝ բազում ուրիշ առաւելութիւններէ գուրկ ժողովուրդը մը մանաւանդ, կարենայ ապրիլ ու մնալ իր բարձրութեանը վրայ, անհրաժեշտաբար պէտք ունի կրօնքէ բխած բարոյականի ուժին: Այս է եղած թարգմանչաց մեծագոյն մտահոգութիւնը՝ իրենց կէտադրած նպատակին հասցողութեանը մէջ: ու իրենց անասան համոզումն էր թէ երեք դարերէ ի վեր իրենց ազգին մէջ աւետարանուած Քրիստոնէութիւնը միայն պիտի կարենար անոր տալ այդ բարոյականը: Ասոր համար է որ անոնք ձեռնարկեցին հայացնել Աստուածաշունչը, ամենաբարձր բարոյականութեան յաւիտեանական այդ պատգամալիրքը, ինչպէս կը ճանչնան զայն Քրիստոնէութեան հետ ամէն տեսակէտով հաշտ չեղող ակնաւոր իմաստասէրներ և դիտնականներ անգամ:

Եթէ Ս. Գրքի թարգմանութեան անմիջական արդիւնքները եղան մեր մէջ ազգայականութեան գիտակցութեան ուժեղացումը եւ գրականութեան ու մշակոյթի զարգացումը եւ ամրապնդումը, ասոնք զործին պտուղը եղան միայն եւ ոչ թէ պատճառը: Թարգմանիչներն իրենք եւս կը նախազային անշուշտ այդպէս միայն պիտի կարենար ըլլալ, իբրև բնական հետեւանքը իրերու ուղիղ ընթացքին, քանի որ կրնային մտածել թէ բարձր բարոյականին անվրէպ ծնունդն են միշտ ազատութեան սէրը, ինքնաճանաչութիւնը և գեղեցիկին զգացումը, ինչպէս անհատին նոյնպէս և ազգի մը հողոյն մէջ: Եթէ խորիմք թէ այս վերլիններն էին եղած երենց սեռամատածեալ դիտաւորութիւնը, իւրեքն թէ իր ուղեցած պիտի լինինք անոնց զործը իր բարձրութենէն: Միայն կը կարծենք թէ իր ուղեցած պիտի լինինք անոնց զործը իր բարձրութենէն: Միայն կը կարծենք թէ իր ուղեցած պիտի լինինք անոնց զործը իր բարձրութենէն: Միայն կը կարծենք թէ իր ուղեցած պիտի լինինք անոնց զործը իր բարձրութենէն: Միայն կը կարծենք թէ իր ուղեցած պիտի լինինք անոնց զործը իր բարձրութենէն:

Կրօնական, և այդ ճամբով՝ բարոյական. անա՛ Սահակի և Մեսրոպի և իր ժամանակի ամբողջ հայութեան նպատակը՝ «աստուածաշունչի թարգմանութեան ձեռնարկին մէջ. Յելակոփոնութիւնը, «աստուածային կրօնք» ի այդ գառանցանքը ձեռնարկին մէջ:

ցապէս, անոնք ու է ուրիշէ մը աւելի զխտէին անտարակոյս թէ կրօնքը՝ երբ մարդուն մէջ լոկ իր անձին ու ազդին մէջ սոսկ իր ինքնութեան զգացումը կ'ընէ առարկայ պաշտելութեան՝ նովին իսկ կը դադրի ինչպէս կրօնք, որուն ամենէն տիրական նկարագիրն է սիրոյ տիեզերականութիւնը, այսինքն համամարդկային ելլաբարութեան զգափարը, ծնունդը Աստուծոյ և Անոր հայրութեան իմացումն, որ հիմն իսկ է կրօնքին:

Բարիք միտն ըրած կը ինչինք այս ժողովուրդին վարժեցնելով զայն որ անձին մէջ անձնականութենէն աւելի՝ բարոյական էակը փնտռէ, ու ազդին մէջ ազգայնամուտեանէն աւելի՝ բարոյական կեանքը. երբ ազգ մը սոգորուած է այս զգացումով՝ ինքնին կը ստեղծուի բուն ուղղափառ ազգասիրութիւնը: Սահակ-Մեսրոպ այդպէս միայն խորհեցան. վկայ՝ իրենց հոգւոյն անմահ երկունքը, հայ Աստուածաշունչը, այդպէս զգաց ու ապրեցաւ հայութիւնը համբուն՝ իր դարաւոր կեանքի երկար ընթացքին. վկայ՝ մեր պատմութիւնն ու մատենագրութիւնը: Մխիթարուած ենք հոգևով չափ, տեսնելով որ այդ կերպով արտայայտուեցաւ նաև Հայ Սփիւռքն համայն. Թարգմանչաց սօսնին և Աստուածաշունչի Յորդեանի զաղափարին շուրջ բողոքուելով կրօնի և եկեղեցւոյ զգացման խորհրդագրած երկիւղածութեամբ. քանի մը թեթև տարակարծութիւնները, համանուագին մէջէն հնչած սխալ ձայնախագեր էին միայն:

Երբորդ կէտը, զոր անկարելի պիտի ըլլար անտեսել հոս, ամենայն Հայոց Հայրապետութեան հանդէպ ընդհանուր Սփիւռքի կողմէ ցուցուած համատարած հնազանդութեան և համակերպութեան կեցուածքն է: «Հրամանն ի Տեառնէ.» էջմիածինն է որ կը պատուիրէ. հայրենական սրբութեանց հեռաւտանայ սահմաններէն Մօրը ձայնն է որ կը լսուի: «Էջմիածին.» ո՛հ, այդ անունը, անոր սէրը միւռոնի սրբութեամբ կը կաթի ամէն հայու սիրտէն ներս... ու նորէն, մեր ամենէն հոյաշէն տաճարներէն սկսեալ մինչև յետին հիւղաժամբ, ուր կոտրած աշտանակին վրայ կ'ճատի մը առկայծ բոցը կը թարթէ, մեծ ու փոքր, ազգային և օտար յարկերու խորհրդագարուած սրահներէն ներս, սրտաթունդ արձագանգումներով կը վերանայ Մայր Աթոռոյ օրհներգին ձայնը. «Եկայք շինեսցուք սուրբ զիտրանն լուսոյ.» ու սիրտերուն մէջ նորէն կ'իջնէ՝ կը մըտապատկերուի տարազը աստուածային ալէ մը լուսագծուած Սրբարանին, որուն հովանիին տակ, օր մը, Աստուծոյ հոգիովը լեցուած իսկապէս շնորհագար մարդեր, յղացան և պատրաստեցին ազգին հոգևոր լուսաւորութեան ծրագիրը:

Ճիշդ է թէ Էջմիածին պատմական և ազգային հմայքը՝ ինք մինակը՝ պիտի կընար յառաջ բերել մեծ շահագրգռութիւն մարդիկ հայութեան մէջ, հիմակ մանաւանդ երբ իր զրեթէ կողքին կանգնած հայ ոստանը ամէն օր նոր նուաճումներ կ'իրականացնէ ազգային մշակոյթի գետինին վրայ. Ճիշդ է դարձեալ թէ Յորդեանին խորհուրդն ինքնին բաւական պիտի լինէր ցունց տալու զգացումներուն՝ խանդավառելով բոլոր հոգիները. բայց ոչ նուազ ճշմարիտ է նաև թէ սիրուած եւ պատուական հայրապետի մը անձը, որպիսի է Ն. Ս. Օժութիւն Տ. Խորէն Ա. Սրբազնագոյն Կաթողիկոսն Ամենայն Հայոց, քաջ եւ ընտիր Հովուապետ՝ որ համբուրելի խզմտութիւնը ունեցաւ ներկայ աննախնթացօրէն դժուարին և փափուկ պարագաներուն մէջ խնարհելու ազգովին իրեն մատուցուած ծանրա-

ծանր լուծին տակ, զոր և կը կրէ ահա այնքան զմայլելի իմաստութեամբ եւ համբերութեամբ, այո՛, ճշմարիտ է թէ Եկեղեցոյ և Ազգի այդպիսի արժանաւոր Հօր մը անձը իր մեծ նշանակութիւնը պիտի ունենար՝ իրօք և իրաւամբ արժեցնելու համար, ինչպէս եղաւ իսկ, Յորելեանին գաղափարն ու անոր Տօնը աստիճան մը աւելի սիրելի դարձնելու համար: Ու ասիկա, խոստովանել պարտինք, որքան սիրուն սրտազրաւ մըն է ամէնուս որդիական օրինասիրութիւնը, նոյնքան թանկազին սփոփանք մը պիտի լինի Սփիւռքի իր հօտին հողեկան և ազգային տուայտանքներովը վշտակոծ իր հայրական սրտին:

Ուրիշ հանգամանք մը, որուն կ'արժէ տակաւին մտադիր ըլլալ՝ սիրալիր համերաշխութեան այն ոգին է, զոր ազգին դաւանական հատուածութիւններով տարանջատուած փոքրամասնութիւնները ցոյց տուին Հայութեան հողուոյն և կեանքին վերաբերող այս համայնական շարժումին մէջ: Ամէն տեղ, հազիւ երկու կամ երեք բացառութիւններով, անոնք պարզ հրաւերին մը վրայ և յաճախ ինքնահրաւեր նոյն իսկ, երայրօրէն բոլորուեցան ազգին Մայր Զանգուածը ներկայացնող իշխանութեանց շուրջը, միասնաբար կատարելու և փառաւորելու համար ազգին լրութեան իրապէս պատկանող անմոռանալի եւ անուրանալի իրաւունք մը և պարտականութիւն մը նոյն ատեն: Մտածուի թերեւ, ինչպէս այդ մասին հարեանցի ակնարկուած էր թերթի մը մէջ, որ սիրտերու այդ համաձայնութիւնը կանխաւ և աւելի կարգաւորուած կերպով երաշխաւորելու համար կարելի էր ըսկիզբէն իսկ տնօրինել հարկաւոր միջոցներ. բայց մենք թոյլ կուտանք մեզի մտածել թէ, այդ պարագային, առաջին վայրկեանին իսկ ծագած կամ քիչ յետոյ ծագելիք դժուարութիւններ ձեւականութեանց մասին՝ կրնային գուցէ ծնունդ տալ բարդութեանց: Ու կը կարծենք թէ ա՛յդ նկատառութեամբ մասնաւորապէս՝ և, յընդհանուրն, վստահութեամբ մը մանաւանդ՝ նկատմամբ համազօր քոյր հասարակութեանց բարեհաճ տրամադրութեանց, նախնական տնօրինութիւնք կատարուեցան իրականացած պայմաններուն մէջ. և ուրախութեամբ միայն կրնանք հաստատել այժմ թէ անոնք որքան արժանի էին արդարեւ իրենց և մեզի համար միանգամայն պատուադիր այդ վստահութեան: — «Թէև դաւանանքով իրարմէ բաժանուած, բայց սրտով մէկ մնացած ենք միշտ. նոյն վիշտը կը տրտմեցնէ ու նոյն խնդրը կը բերկրեցնէ ամէնուս սիրտերը. այս պատճառաւ որքան ձեզի՛ նոյնքան և մեզի ուղղուած կը համարենք Ս. Էջմիածնի Հայրապետին հրամանը՝ տօնելու համար Աստուածաշունչի թարգմանութեան յոբելիսները»: Ի՛նչ անոյշ ազգեր էր Շաբաթապահ Գալստական Հայերու ներկայացուցչին այս սրտազին խօսքը թէ՛հրանի յոբելիսական հանդէսին մէջ:

Նոյնքան բարենշան է անտարակոյս համերաշխութեան այն երևոյթը, զոր քաղաքական հայեացքներով տարորոշուած մեր կուսակցութիւնները ցոյց տուին թէ՛ հանդէսներու կազմակերպութեան առթիւ՝ համագործակցական եւ ունդի տեսակէտով, և թէ՛ իրենց թերթերուն միջոցաւ, մէկ կողմէ լայնօրէն տեղ տալով հանդիսական խմբումներու և արտայայտութեանց վերաբերեալ թղթակցութեանց, և խմբազրականներով, և միւս կողմէ մասնաւոր յօդուածներով և աւելի կամ նուազ շահեկան ուսումնասիրութիւններով հանրային մտածումին առջեւ

յուսարաններով Տօնին գաղափարը եւ գործին պատմական պարագաները : Այդ թերթերէն մին, յորելինական տարւոյն առաջին օրերուն իսկ հրատարակած նախօգուածով մը, որ «Հոլինբու գինադուլ» վերնագիրը ունէր, սրտազրաւ կոչ մը ուղղեց մոռնալու՝ գէթ այս միջոցին՝ բոլոր վէճ ու կոխները, վար դնելու կիրքերու գէնքը, կարենալու համար սրտազինս նուիրուելի Յորելեանը պանծացնելու պարտականութեան : Թէև այդ հրաւէրը մնաց գրեթէ «ձայն բարբառոյ յանապատի», քանի որ նոյն իսկ այդ թերթին և ուրիշներու մէջ չը դադրեցան երբեք ընտրական և այլ հարցերու շուրջ մյուսած պայքարները, այնու ամենայնիւ հարկ է ըսել թէ ամէնքն ալ ունեցան հարկաւոր զգօնութիւնը՝ խաղաղութիւնը չվրդովելու Տօնին պարունակին մէջ և անոր հետ առնչութիւն ունեցող խնդրոց առթիւ գէթ. և ասիկա, ըստ ինքեան անշուշտ արժանի գոհունակութեան, մտածել կուտայ մեզի ցանկալի հնարաւորութեան մը վրայ, զոր մեր կուսակցութիւնները պիտի կարենային ունենալ, եթէ ուզէին, նոյն համեմաշխ ոգով ի հանդէս գալու յաճախ՝ ազգային ուրիշ հարցերու առթիւ ևս :

Ի՞նչ ըսել տակաւին ճշմարտապէս սրտապնդիչ այն տեսարանին համար, զոր քանի մը տեղ բարեկամ օտարներ պարզեցին անկեղծօրէն, այնքան սիրալիբ կերպով զգացնելով մեզի թէ ո՛րքան բարձր է իրենց համարումը մեր անցեալին, և այդ հին օրերէն ի վեր դեռ մեր մէջ պահուած առաքինութեանց մասին, պիտի չմոռնանք ընաւ հրաշունչ ճառը, զոր Փրոնց Վերֆել, իր երակներուն մէջ մարգարէից արիւն և շրթանց վրայ կայծակնամաքուր բառեր ունեցող այդ սրտի ու զրչի հոյակապ մարդը խօսեցաւ Վիեննայի մեր փոքրիկ գաղութին փափաքով Միթարեանց կազմակերպած հանդէսին մէջ, ոչ ալ սրտայոյզ այն ուղերձը զոր Ռուսէն մեծ պետական գործիչն ու ակնաւոր պատմագէտը Բրօֆ. Եորկա արտասանած էր Պուքրէշի մէջ, ու պուլկար բրօֆէսէօրներու ի Ֆիլիպպէ և Յիսուսեան հայրերու ի Պէյրութ մեծաւորը Հ. Սօթիէ և Սոնս. Կրաֆէն ի Բարիզ ըրած պատուազիր դատումները հայութեան վերաբերութեամբ, ինչպէս նաև Բէնիթըրպըրի արքեպիսկոպոսին հրամանաւ ի Լոնտոն և Աստուածաշունչի ամերիկեան ընկերութեան կարգադրութեամբ ի Նիւ Եորք տեղի ունեցած եկեղեցական հանդիսաւորութիւնները, տեղւոյս պատուական Անկլիքան եպիսկոպոսին՝ Գեր. Կրահամ Պրաունի խօսած քարոզը առաջինին մէջ, և Վեր. Ճ. Սքէնսըրի, Վեր. Ֆրէնք ձըտլի, Վեր. Ռուսէլ Սթաֆֆորտի, Վեր. Ճէյմս Պարթընի եւ Գեր. Չարլս Ուէսլէյ Պըրնի խօսածները երկրորդին մէջ : Ասոնց ամէնուն, և դեռ Պերլինի հանդէսին մէջ բանախօսող գերման բանասէքներէն Տօքթ. Շէրտէրի և Տօքթ. Շթրոի՝ իրենց ընտիր բանախօսութիւններուն, և Ֆիլիպպէի մէջ դարձեալ գերման հովիւի մը և Թէհրանի և Համատանի հանդէսներուն մէջ երկու Ամերիկացի Միսիսիպիներուն՝ իրենց զեղեցիկ ուղերձներուն համար շնորհապարտ միայն պարտինք լինել ազգովին : Իրենցմէ ոմանց՝ գիտութեան լոյսով, այլոց՝ ազնուազգաց մարդասիրութեան և քրիստոնէական ոգով, և ամէնուն՝ ճշմարտութեան և արդարութեան զգացմամբ առհասարակ կատարած արտայայտութիւնները պզտիկ ծառայութիւն մը չէ որ կը մատուցանեն Միլիտըի հայութեան աւելի զիտակցութեամբ եւ սփոփանքով անդրադառնալու համար մեր ցեղային բարեմասնութեանց վրայ և աւելի ջանադիր լինելու համար անոնց պահպանումին :

Ահա՛ւատիկ մէկ քանին միայն այն խորհրդածութիւններէն, զորս յուրելիսական տարիին վրայ նետուած ընդհանուր ակնարկ մը պիտի կարենար թելադրել մեզի: Կոհունակութեան պատճառներ, հողեկան ուրախութեան առիթներ, խրախոյսի և ոգևորութեան պատեհութիւններ, որոնք երևան եկան Սփիւռքի ամենէն փոքրիկ բեկորներուն մէջ՝ անգամ: Բայց այս ամէնը կրնա՞ն տակաւին լուրջ և հիմնաւոր բաներ մը ըսել մեզի Յորելիամիմ բարոյակալութիւն նկատմամբ... կը տարակուսինք այս մասին: Եթէ երգերն ու ծափերը, ճառերն ու կենդանի պատկերները վաղանցուկ խանդավառութեամբ մը թօթուած պիտի ըլլան միայն զմեզ հացի ու հանգիստի համար օրն ի բուն մզած այն պայքարին մէջ, ուր կ'ապրի այժմ մեր ժողովուրդին մեծամասնութիւնը՝ բացատրութեան անկարօտ ներկայ հանգամանքներուն հարկադրանքին տակ, յարդի բոց մըն է լոկ որ պիտի անցած լինի մեր նայուածքներուն առջևէն, կամ բռնազօսօտէն յառաջ բերուած տենդ մը պիտի ցնցած լինի պարզապէս մեր շիղերը. առաջին պարագային՝ ծուխի հոտ մը միայն թողլով մեզի իրեւ շահ, երկրորդին՝ սաստիկ շղոճաբութեան յաջորդող թմրածութեան վիճակը. բայց այս չէ բուն բարոյականը, այսինքն հետևութիւնը՝ զոր Յորելեանը պիտի բերէր մեզի, հին ազնուական նախնիքներու վերջամիաց հարազատներուս:

Աստուածաշունչի թարգմանութեան յիշատակը կրցա՛ւ մեր հողիներուն մէջ բազմեցնել Աստուծոյ խօսքին ոյժը, թափ տալու համար մեր եռանդին և մտածողութեան՝ դէպի հոգեհորոգ կեանքի մը խոյանքը. անցեալին մէջ այդ մեծագործութեան անմիջական հետևանքը եղող ազգային ինքնաճանաչութեան և բարոյականութեան առողջ և հզօր յուշապատկերները պիտի կարենա՞ն կենսադրժուիլ մեր մէջ, մեր կրօնական ու եկեղեցական դրութեան, մեր զրականութեան եւ կրթութեան, մեր մշակոյթին և ընդհանուր զարգացումին բան մը փոխանցելու համար այն լոյսէն եւ շերմութենէն, որոնցմով այնքան հարուստ եղաւ մեր Ռսկեդարը, հայ միտքին, սիրտին ու խղճմտանքին կազմաւորութեան այն ըսքանչելի թուականը: Հո՞ս է որ պիտի յայտնուի Յորելեանին բարոյականը. ու մեր պարտքն է դեռ խորհրդածել այդ մասին:

Խորհրդաւոր պաշտամունքէ մը, տպաւորիչ հանդէսէ մը կամ ցնցող ներկայացումէ մը դուրս ելնողին հոգւոյն մէջ երբեմն դեռ երկար ատեն կը շարունակուի կրուած ազդումներուն ներգործութիւնը, ինչպէս դադրած զանգառուակի մը թրթռումներուն շշշիւնը զանգին հնչիւնը դադարելէն ետքը: Ի՞նչ և ո՞րքան պիտի կարենանք պահել դեռ մեր մէջ հանդէսներուն մեզի տուած. ներէն: Ատիկա կախում ունի նախնեաց գործին հանդէպ մեր կեցուածքին ու զոյգութենէն:

Նայուածքը կը սրբուի և աչքը կը զօրանայ, կ'ըսեն, հեռուն նայելով: Մեր կեանքը տազնապեցնող առօրեայ ճգճիմ վէճերու և կարճամիտ դատումներու մէջ որչա՛փ պիտի ուժոյճար դիտելու և դատելու մեր կարողութիւնը, ներքեւ մէջ որչա՛փ պիտի ուժոյճար դիտելու մեր նայուածքը կարենայինք ուղղել եթէ Յորելեանէն ետքը, դեռ ատեն մը մեր նայուածքը կարենայինք ուղղել թարգմանչաց օրինակին, կարենալու համար պատշաճեցնել իրենց կանոնն ու սկզբունքը մեր ներկայի պայմաններուն:

* * *

ԿՐՕՆԱԿԱՆ

ՅԻՍՈՒՍԻ ՌԻՍՈՒՅՈՒՄԸ ԸՍՏ ՉԱՄԱՏԵՍԱԿԱՆՆԵՐՈՒՆ

Գ. ԳԼՈՒԽ

ՅՈՒԿԱՌՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ. ՅԻՍՈՒՍԻ ՇԵՏԵՒԻԼ
(Շար. Միսց 1035, էջ 300է6)

Բ. ԶՂՋՈՒՄԸ ԵՒ ՆՈՐ ԿԵԱՆՔԸ

Կը տեսնուի ահաւաստիկ թէ Յիսուս-Քրիստոսի բարոյական իտէալը ամէնուն վրայ հաւասարապէս հարկադրուող տրտաքին և միակերպ կանոնի մը, քաղաքային օրէնքի մը իտէալը չէ: Յիսուսի հետեւիլը՝ միքենական և տառակի իմաստով անոր նմանիլ, աղքատութեան նոյն կենսաքը ապրիլ, միևնոյն տոտապանքները կրել չէ: «Կարէ՞ք ըմպել զբաժակն զոր ես ըմպելոց եմ, կ'ըսէր Զերեթէոսի որդիներուն (Մտթ. Ի. 22): Քրիստոս իրեն համար պարտականութիւն նկատած է մեծ գործ մը կատարել. «տալ զանձն իւր փրկանս փոխանակ բազմաց» (Մտթ. Ի. 28). բայց անիկա չէ խորհած միևնոյն բանը հարկադրել իր աշակերտներուն: Քրիստոնէական բարոյականի բարձրօրէն անձնական այս նկարագիրը գեղեցիկ կերպով կը պատկերազարդուի տաղանդներուն առակովը (Մտթ. ԻԵ. 14-30), ուսկից հետեւեալ սկզբունքները դուրս կուգան: Նախ սա թէ անհոտասարտքիւն կայ ձիրքերու բաշխումին մէջ, ըստ օրինի բնութեան՝ որ անհունուպէս բազմապան է. քանի որ Աւետարանը բնական վիճակին համեմատ կը վարուի, ոչ թէ զայն ջնջելու այլ սրբագործելու համար. այդ է «չնորհաց» ծագումը Եկեղեցւոյ մէջ: Յետոյ պատասխանատուութիւն մը կայ որ համեմատական է բաշխուած պարգևներուն. տէրը միայն մէկ տաղանդ մը ստացողէն չի պահանջեր որ հինգ շահի, բայց հակառակ համեմատութենէն ալ գոհ չի մնար: Վերջապէս, առակը կ'օճէ նաև հասկցնել լիութի ազատութիւնը ծառաններուն, որոնք ա'լ իրենց տիրոջ անմիջական հսկողութեան ներքեւ չեն, բայց որոնց իւրաքանչիւրը կ'աշխատի իր կերպովը արդիւնաբերելու համար բնորոշած գումարը:

Միւս կողմէ, քրիստոնէական գործունէութեան այս անհատական նկարագիրը չի տարամերժեր — միևնոյն ուսուցումն է որ կը ցուցնէ ատիկա — աշակերտներուն խմբաւորումը: Եթէ հաւատքը Աստուծոյ Որդիին անձնապէս յարելու գործ մըն է, հաւատացեալները պէտք չէ ստկայն որ եսապաշտօրէն վայելին փրկութիւնը: Ոչ մէկ մեծ բան չի կատարուի՝ առանց ոյժերու գործակցութեան: Ուստի պէտք է որ զՅիսուս ընդունողները իրարու գան. քրիստոնէութիւնը ընկերային զօրութիւն մըն է. Թագաւորութեան անդամները պէտք է միակ մարմին մը կազմեն. ի՞նչ է ուրեմն, և ի՞նչ ձեռով է որ կը ներկայանայ աւետարանական ուսուցումն այս մասին:

Ճիշդն ըսելով, Յիսուս քրիստոնէական հասարակութիւն չէ հաստատած: Գոնէ այս ձեռով բան մը կազմակերպած չէ ան: Ո՛չ աստուածաբանական գրութիւն, ո՛չ քաղաքային իրաւաբանութեան նախատիպ և ո՛չ եկեղեցական սկզբունքներ կազմած է անիկա, որոնք կարենան ծառայել իրրև կանոն ապագայ սերունդին: Բայց եթէ ուղղակի չէ կառուցած, զրած է սակայն շէնքին հիմը: Իր գործը կը պարունակէ սերմը այն ամէնորն՝ որ յետոյ զարգացած և կատարելագործուած է: Իր վարդապետութենէն զուրս եկած են Աւետարանի տուալին քարոզիչներուն այնքան հարուստ իմացումները. ամբողջ Եկեղեցին բերքն է իր գործունէութեան:

Թեև Յիսուս, արդարև, հաւատացեալներուն ընկերութիւնը չէ օժտած ճշգրտաւած ձևերով, կարելի է սակայն իրաւամբ ըսել թէ անիկա զայն նախատեսած է, ուղած է: Ան զայն կը ցուցնէ ոչ միայն երկտասաններուն ընտրութեամբ, այլ նաև, նոյն իսկ արտաքոյ այդ ընտանեկան շըրջանակէն, Քրիստոս կը պահանջէ, տեսանք արդէն, որ իր աշակերտները հետեւին իրեն, ի հարկին խզելով նոյն իսկ իրենց յարաբերութիւնները կամ վտանգելով իրենց երկրաւոր շահերը (Ղկս. Թ. 59-62), Աւելին կայ. իրեն յարողները ի մի խուրձ կը փնջէ. զանոնք կը խմբէ հաւաքումի մը մէջ, որուն՝ երկու հատուածներուն մէջ՝ (Մտթ. ԺՁ. 18, 19. ԺԸ. 17) կուտայ այն անունը որ կը մնայ անկէ ի վեր:

Առաջինը (Մտթ. ԺՁ. 18, 19) այն

հռչակաւոր յայտարարութիւնն է, որմէ հանած է կաթօրիւկութիւնը Պետրոսի գլուխաւորութեան իր վարդապետութիւնը: Այս տեղ չինք ուզեր կանգ առնել ընաւարդի քննադատներէն ոմանք՝ այդ երկու հատուածներուն վաւարականութեան մասին յայտնած տարակոյսներուն առջև, որոնք ծանրորէն վիճելի են իրենք մանաւանդ: Կը բաւականանք յիշեցնելով միայն թէ, ըստ այդ հատուածներուն, Յիսուս չէ ուզած ըսել երբեք թէ Եկեղեցին պիտի չինէ առաքելային անձին վրայ: Տիրոջը խոստումին մէջ կարց բնաւ չկայ անոր անձին մասին: Ամբողջ խնդիրը հաւատքի անդրադարձութեան վրայ է: Եկեղեցին անասան հաւատքի վրայ կը կանգնի. այս է Յիսուսի խօսքերուն էությունը: Տեսէք, այդ առաջին հատուածին յաջորդ տողերուն, 23րդ համարին մէջ, Յովնանու որդին յանդիմանած պահուն, Քրիստոսի գործածած բառին խոստութիւնը ի՞նչ ծանր հակադրութիւն մը կը չինէ նախապէս գործածուած զօրկտտի խօսքին: «Վէ՛մո կոչուածսն հիմակ հ'ըսէ». «Ե՛րբ յետ իմ, սատանայ, գայթակղութիւն իմ ես զու»: Փրկիչը այս երկու այնքան տարբեր արտայայտութիւններով հ'ուզէ յատկանշել երկու ներհակ զգացումները, որոնք գործիքն ու կերպով մը մարմնացումը եղած էր Պետրոս այնքան կարճ ժամանակի մէջ: Պետրոս «վէ՛մ» մըն է, իբրև Մեսիային առաջին խոստովանողը, բայց նոյն ատեն Սատանին գործակից մըն է՝ իր վարդապետը այնքան պանծացնելէ անմիջապէս վերջ երեսը դարձնելու համար ոյն սուրբ ե օրհնուած ճամբէն, որ, թէև ցաւապին, բայց Յիսուսի համար պարտականութեան միակ ճամբան է:

Եթէ ուրեմն ճիշդ պիտի չըլլար այդ խօսքին վրայ հիմնել առաքելական գլուխաւորութեան տեսութիւնը, նոյնքան անճիշդ պիտի լինէր սակայն, միւս կողմէ, ընդհանրացնել զայն՝ անխոր պատշաճեցնելով բոլոր քրիստոնեաներուն: «Դու ես Պետրոս»... և «ի վերայ այդը վիմի շինեցից» . ի զուր է այս երկու խօսքերուն յարաբերութիւնը չհասկնալ ձեռացնել: Առստում մըն է անիկա, Պետրոսի եղած, իբրև հաւատացեալներու առաջինին, որ, իբր այդպիսի օք, առանձնաշնորհութիւնը կը

ստանայ, որ և է ուրիշէ առաջ. հաստատողներէն մին ըլլալ Եկեղեցիին. միայն այդ արտօնութիւնը անքան սերտիւ կատում անի անոր տրամադրութիւններէն և ընթացքէն, — բարդատել ժՅ. րդ գլուխին 18րդ և 23րդ համարները, — որ աւնիկա անոր կը շնորհուի իր հնազանդութեան և հաւատքին համեմատութեամբ:

Բայց աւելի կարևոր է դիտել թէ Քրիստոսի անուան դասնութեան վրայ հիմնուած հատարութիւնը առաջին անգամ հոս կ'ընդունի եկեղեցի անունը: Արդ, եթէ իսրայէլացիներուն մէջ, εκκλησιασν ընտրեալ ժողովուրդին խմբումն էր (Ք. Օր. ԻԳ. 2, 3), նոր Աւստին մէջ անիկա ընկերութիւնն էր անոնք որոնք լսած են Տիրոջ հրաւերը և պատասխանած են անոր: Ըստ ուսուցման Յիսուսի, այդ հաւատքումը շինուածի մը կը նմանի. նոյն իսկ զոնգուածային կառուցուածք մըն է ան, այնքան ուժով որ ոչինչ կրնայ զայն խախտել: Ի զուր մեղեդներուն կայտնը, այսինքն մահուան իշխանութիւնը («Դրունքը գժոխոց») իր տիրակալը կը կանգնէ անոր հետին. այս սահմանը զօրութիւնը, որուն զէ՛մ աչինչ կրնայ տոկալ այս աշխարհի վրայ, պիտի չկարենայ նուաճել Տիրոջ փրկանաւորածները: Ուստի, Եկեղեցին, առական և անկորնչական (հ. 18), աշխարհի մէջ տնօրէնն է կանգնել. Յաւիտենականին ճշմարիտ պատգամաւորը երկրի վրայ, անիկա մարդոց կը հաղորդէ աստուածային այն խօսքը, որ զանոնք ստացողները կ'ընէ երկնից սուրբ ժառանգութեան (հ. 19):

Հոս ալ սակայն կարևոր է ըմբռնել ընտրելի իմաստը. «կապիչ»ու, այսինքն մեղքերը հաստատելու, և «արձակել»ու, այսինքն ներելու և արձակելու իրաւունքը մի միայն Պետրոսի չէ տրուած, ինչպէս պիտի կարենար կարծուիլ՝ այդ յայտարարութեան անձնական նկարագիրը ունենալով ի նկատին: Ո՛չ նպաքէն նոյն արտօնութիւնը ուրիշներուն ալ շնորհուած է (Մատթ. ԺԸ. 18): Քաղաւորութիւնը բացողն ու փակողը՝ երկրի վրայ խոստովանուած ճշմարտութիւնն է, Աւետարանը Յիսուսի՝ որուն համար կ'ըսէր երբեմն Սիմէոն ծերունին Մարիամու. «Ահա օս կայ ի զըստրումն և ի կանգնումն բազմաց ի մէջ Իսրայէլի, և ի նշան հակառակութեան» (ՂԿ.

Բ. 34), Արդ, որովհետև Քրիստոս, իր համարձուսման ետքը, աշխարհի վրայ իր Եկեղեցիին միջոցաւ միայն կը գործէ, այս պատճառաւ իր բոլոր աշակերտներուն յանձնած է կապիւռ և արձակելու իրաւունքը:

Այս է Տիրոջը հասարակութեան գործը՝ մարդոց հետ իր արտաքին յարաբերութիւններուն մէջ: Բայց ի՞նչ պէտք է լինի ան ներքնապէս, բուն իսկ իր անդամներուն հանդէպ: Ա՛յս է ահա որ մատնանշուած երկրորդ խօսքին մէջ կը ցուցուի (Մտթ. ԺԸ. 17): Երեսուս անոր մէջ Եկեղեցիին կը ներկայացնէ իբրև միջամտող հաստացեալներու միջև պատահած վէճերուն: Երբ աշակերտներէն մէկը յանցանքի մէջ գտնուի, եթէ խրատին չէ անտացած, բոլոր եղբայրներուն ներկայութեանը կը հանուի, ու կ'ենթարկուի անոնց պարսաւին: Եթէ նորէն չխոստովանի և պնդէ, ամէնքը կը խղին իրենց յարաբերութիւնը անոր հետ: Թէև աւետարանը տեսակ մը հակակիռի իրաւունք կուտայ հաւաքաւորներուն, բայց, ինչ որ նկատուի իրողութիւն է, Յիսուս ոչ մէկ վարչական կամ իրաւաբանական մանրամասնութեան մէջ չի մտնէր:

Ի մի բան, ամէն ինչ պարզ և գործնական է Աւետարանով ստեղծուած հասարակութեան այս նկարագրութեան մէջ: Ենչքին պատկերը մտածել կուտայ միայն որ ամբողջի մը վրայ, ինչ որ կը հաստատեն համատեսական ուրիշ յայտարարութիւններ ևս: Աշակերտները գործաւորներ են իրենց Տիրոջը այգիին մէջ (Մտթ. Ի. 1-16), ուրիշ խօսքով՝ անոնք հաւաքական գործունէութիւն մը ունին: Երեսուս գտնուող զեռ կը բազմատէ իրենց տիրոջ ստացուածքը շահաբեր ընելու պաշտօնը ունեցող ծառաներու հետ (Մտթ. ԻԵ. 14-30), հարսնիքի խնճոյքին հրաւիրուած կռնակահաններու (Մտթ. ԻԲ. 1-14), առարկայ միւսնոյն կոչին, և վայելող թագաւորական ներկայութիւնը. վերջապէս կոյսերու, որոնք արթուն կը մնան մինչև Փիսային ժամանակը (Մտթ. ԻԵ. 1-12): Ու ոչ միայն Քրիստոս՝ այսպէս կ'արտայայտէ միտքի միութիւն մը, որ պէտք է գոյութիւն ունենայ աշակերտներուն միջև, այլ նաև կը հաստատէ զայն երկու «նշան»երով. «Արտաքին» որ կը նշանակէ մուտքը նոր

ընկերութեան մէջ (Մտթ. ԻԸ. 19, Մրկ. ԺԶ. 16), և հաղորդութեանը (Մտթ. ԻԶ. 26-28, Մրկ. ԺԴ. 22-24, Գև. ԻԲ. 19, 20), որուն այնքան հարուստ և զաւանական զրութեանց շրջանակին մէջ զտաւարու պարփակելի իմաստը այնքան բուն հակաճառութեանը պատճառ եղած է մինչև այսօր: Անոր Ուխտին ճաշը, կը գրէ Grau, իր վրայ կը միտցնէ ամենէն հրաշալի հակազրութիւնները: Մարմնաւոր է ան, և սակայն հոգեւոր նոյն ատեն. մահուան ճաշ մըն է, և սակայն նաև ուրախութեան տօն մը. ինչպէս Իսրայելացւոց Ջատիկը, անիկա կը յաւերժացնէ անցեալը, և սակայն նոյն ատեն կը իրականացնէ ապագան՝ մինչև բոլոր իրերու փառաւորումը: Ուրիշ ժամանակակից աստուածաբան մը, Wend, հիւթեղ և պայծառ վերլուծումի մէջ, կ'ըսէ. Եկեղեցւոյ վարդապետութիւններէն ոչ մին այնքան խորապէս նշանակալից է որքան այս խորհուրդը, որ զոհի ճան է, փրկութեանը ժողովուրդին հաստուցում: Երեսուս պատմականապէս հաստատեց զայն ի յիշատակ իր մահուան. բայց գաղական գառին հետ անոր հանգիստութիւնը ցոյց կուտայ տրտմած աշակերտներուն թէ, Աստուծոյ զօրութեամբը, ուր պատարազը փառաւոր ազատագրութեան մը կը փոխարկուի: Բեկուած մարմինը և հեղուած արիւնը՝ փրկագործ անձնակարգութիւնն է որ կուտայ ինքզինքը, հաւատացեալներուն ազատումին համար: Մարդ պարտի առտել մարմինը՝ Փրկչին, մասնակցելու համար անոր զօրծին. խորհրդաւոր ճաշ, որուն մէջ կը վերանորոգուի մարդը ամբողջ, հողի և մարմին, մինչև ի յաւիտեանս. սեզան սուրբ որ Տիրոջ կենդանի հաղորդութեան մէջ կը միտցնէ նոր Ուխտի ժողովուրդը:

Այսպէս, Քրիստոսի կամքովը, Եկեղեցիին՝ Աստուծոյ Թագաւորութեան աշխարհի մէջ իրականացումն է: Եթէ թագաւորութիւն բառը կը ցուցնէ ինչ որ կայ երկնային և անյեալ այդ գործարանաւորութեան մէջ, Եկեղեցի բառը աւելի մատնանշել կ'ընէ անհատական, մարդկային կամքը. երկու արտայայտութիւններէն մին (ἐκκλησία) մտածել կուտայ քրիստոնէից խրատութեան վրայ. միւսը (βασιλεία δού Θεού) ամբողջութեան աստուածային վարչութեան

վրայ: Կարելի պիտի ըլլար նոյն իսկ աւել-
ցնել, բազմաթիւով երկու ծանօթոյքները
իրարու հետ, անկախաբար Աւետարանի
զաննք գործածելու կերպէն, թէ Թագա-
ւորութեան գաղափարը աւելի լայն է քան
Եկեղեցիինը. վասնզի մինչ Թագաւորու-
թիւնը իր մէջ կը պարուրէ Եկեղեցին, Ե-
կեղեցին չի կրնար ամբողջովին իր մէջ պար-
ունակել Աստուծոյ Թագաւորութիւնը:
Թագաւորութիւնը Եկեղեցիին է այն ինչ
որ է սեռը տեսակին: Եկեղեցին Թագաւո-
րութեան պատմական արտայայտութիւնն
է. բայց երկնից Թագաւորութիւնը կը տա-
րածուի աւելի բարձր և կը զլէ կ'անցնի
դայն ամէն կողմերով: Ստորգ է թէ համա-
տեսական բազմաթիւ կտորներ ձեռնարկ-
ութիւն» կը կոչեն ինչ որ Պզոտ կարծես
թէ Եկեղեցի պիտի կոչէր: Այսպէս, Մատ-
թէոսի ԺԳ. Գլուխին առականքը, որոնք
մարգարէական պատմութիւնն են Եկեղե-
ցիին՝ յընթացս իր զարգացումին. բայց
տարբերութիւնը այն է միշտ որ Եկեղեցին
ձեւն է միայն յայտնութիւն Թագաւորու-
թեանը, որ, ինքնին, կը ներկայացնէ Ե-
կեղեցիին վարիչ սկզբունքը, աստուածա-
յին զօրութիւնը ու նոյն ատեն փրկուած-
ներուն տրուած շնորհները:

Հասկնալի է հետեւաբար թէ Յիսուս,
որուն նայուածքը կը տիրէ դարերուն վը-
րայ, ինչո՞ւ աւելի արքայութիւն կ'ըսէ,
մինչ աշակերտները, որոնք պաշտօնն է
պատմութեան մէջ իրականացնել Գրիտտոսի
ճբապիւրը, կը նախընտրեն Եկեղեցի կամ
քրիստոնէից ժողով բառերը: Աւելցնենք
նաև թէ այս «Թագաւորութիւն» բառով
Յիսուս ոչ միայն կը լայնցնէր հորիզոնը,
այլ նաև, անցնալին յարիւով, ինքզինքը
մատչելի կ'ընէր Հրէից, մինչդեռ «Եկեղե-
ցի»-ի աւելի անհատականացնող անուա-
նումը, որ աւելի վերջէն գործածուեցաւ,
կը համապատասխանէ Աւետարանի նոր
նկարագրին: Այս դիտողութիւնները ըն-
դաւանելի թուին կամ ոչ, Աստուծոյ Թա-
գաւորութիւնը կը մնայ միշտ կեանքի այն
զործարանութիւնը, որ այս երկրի վը-
րայ Եկեղեցին կը պարուրէ իր մէջ, որպէս
զի, օր մը, իր փառքին լրութեանը մէջ
ներկայացնէ վեհագոյն Թագաւորին սըր-
բութեան տիրապետութիւնը: Այժմեան վի-
ճակին և սպառնալի լուսափայլ հեռապատ-
կերներուն միջև եկած այս հակադրութիւնը
այնքան աչքառու է որ, ի տես այս տար-
բերութեան, հաւատարեցալ իր ողջութե-
նին կատարումը փրկութեան՝ զոր խոս-
տացած է Գրիտտոս, և որուն հանգա-
մանքները պարտինք որոշակի նշանակի
տակաւին:

(Շարունակելի) Ժ. Պ.

ՍՐԲՈՑ ԹԱՐԳԱՆԱԶԱՅ ՏՕՆԸ՝
ԱՒԵՏԱՐԱՆԻ ԼՈՅՍԻՆ ՏԱՎ ՆԿԱՏՈՒԱԾ

(Անճապիկ, մեծաւորաբար, ինչ որ
Ս. Պատրիարք Հայր խօսեցաւ Ս. Յակոբ-
եանց Տսնարին մէջ Սրբոյ Թարգմանչաց վե-
ջին տօնին յաջորդ Կիրակի օրը):

Դիտելի է որ Սրբոյ Թարգմանչաց ե-
րեք տօներուն ես, որոնք կը կատարուին
տարուան ընթացքին, Եկեղեցւոյ մէջ իր-
բնւ ճաշու ընթերցումը կը կարգացուն
Աւետարանէն կամ առաքելական թուղթե-
րէն այնպիսի հատուածներ, որոնց և այդ
օրերու խորհուրդին միջև ներքին աղեղս
մը կայ կարծես: Սոսկ զիպուսածակա՞ն ըան-
մըն է այդ՝ թէ կանխամտածուած կարգա-
դրութեան մը արդիւնք. այդ չէ՞ աւելի որ
պիտի հետաքրքրէր զիս. զի կը կարծեմ
թէ երկու պարագային ալ պիտի չզարգէր
անիկա խորհրդաւոր ինքնէ:

Այսպէս, այդ երեք տօներէն առաջի-
նին, որ նուիրուած է Ս. Սահակի յիշա-
տակին միայն, օրուան Աւետարանի ըն-
թերցումն ամէն է Յովհաննու Ժ. 11-16ը.
սես եմ հովիւն քաջ. Ազիւ քաջ գունձն
իւր զնէ ի վերայ ոչխարաց: Իսկ վարձ-
կանն որ ոչ է հովիւ, որոյ ոչ իւր են ոչ-
խարք, իրբ տեսանէ զգայլն զի գայ, թո-
ղու զոչխարոն եւ փախիլ. եւ գայլն յա-
փըլտակէ զնա և ցրուէ. քանզի վարձկան
է, և չէ փոյթ նմա վասն ոչխարացն: Ես եմ
հովիւն քաջ և ճանաչեմ զիման և ճանաչեմ
յիմոցն»: Իսկ առաքելականը՝ Երրայեցոց
ԺԳ. 17ը. «Անկնդիր լըրուք առաջնոր-
դաց ձերոց... զի նոքա տքնին վասն ող-
ւոց ձերոց, որպէս թէ համարս տալոց ի-
ցին ընդ ձեր. զի խնդու թեամբ արասցին
զայն եւ մի՛ յովոց հանկուզ: Ինչպէ՞ս
չտեսնել աստուածային այդ բառերուն մէջ
չողացող շատ որոշ ակնարկութիւնը՝ հո-
գեկան այն տածանքներուն, որոնց մէջէն
հարկադրուած է յաճախ անցնիլ հոգեւին
իւր կողմէ մին պարագայութիւններուն նը-
ւիրուած հովիւը, առանց ատոնց համար
կորսնցնելու սակայն իր գիտակցութիւնը իր
գործին սրբութեան և իր սիրոյն անկեղծու-

թեան մասին: Տօնացոյցին կարգադրողը, այդ կերպով, իր եկեղեցիին պատմութիւնը չէ՛ր միթէ որ կը կարգար Աւետարանին մէջ. ու երբ «քաղ հովիւ»ին մէջ առեւնէր յիսնամեայ բարի և արթուն հոգեւապետութեամբ իր «փոքրիկ հօտը» առջուստ հանգստեան» առաջնորդող Պարթեւ հայրապետին պատկերը, կամ զայլերու «վարձկան»ին մէջ՝ Սուրմակներու, Բրքիւշներու և Շմաւէշներու ժանգոտած դէմքերը, ու «Ննազանց եղէ՛ք ձեր առաջնորդներուն, թո՛ղ անոնք հառաչելով չկատարեն ձեզ հանդէպ ունեցած իրենց պարտականութիւնները» խօսքին առջև՝ երբ կը մտածէր այն խոս եւ անարգար կեցածքին վրայ, որով հայ նախարարներէն շատերը ճմլած էին երբեմն անոր սիրտը՝ ամբաստանելով զայն մինչև Տիգրանի իշխանութեանց առջև, քրիստոնէական ճշմարտութիւնը հաստատած չէ՛ր ըլլար արդեօք:

Աւետարանով պատմութիւնը լուսաւորելու այդ ձգտումը սակայն աւելի շնչուած աստիճանով մը կը տեսնուի թարգմանչաց յուլիսեան այն տօնին մէջ, ուր երկու վեհաժողի սուրբերուն, Սահակի և Մեսրոպի յիշատակները միասին կը փառաւորենք: Զմտունք ըսել հոս որ իթէ առաջին տօնը Սահակի հայրապետութեան և ազգին համար այնքան օրհնելի այդ օրերուն մէջ յիշացուած գաղափարին տօնն է, այս երկրորդ տօնն է իսկապէս այդ գաղափարին արդիւնաւորումովը սիրտերուն մէջ բազմած մտիթարութեան: Երկու հանճարներուն գործուցութեամբը քիբը գրտնուելէն ու Գիրքը թարգմանուելէն հոքը, չափ չունէր ուրախութիւնը որ կը խանդավառէր ամէնքը՝ բայց մանաւանդ զիրենք, գործին մեծ վաստակուորները: Անոնց խիղճներուն վրայէն վերցուած էր այլ եւս ճնշող ծանրութիւնը. ա՛յ վասակ էին ունեց թէ իրենց ժողովուրդին քողաքականապէս խաւարած բախտը լուսաւորուած էր նոր և փրկարար զօրութեան մը երաշխիքովը: Կը հաւատան, կը հաւատամ թէ այդ խորհրդածութիւնն էր որ կը հողովուրէր Տօնացոյցը կարգադրողին մտքին մէջ, երբ այդ օրուան իբրեւ ընթերցուած կը սահմանէր Դուկասու այն հատուածը, ուր Փիկէին սա՛ խօսքը կայ. «Մի՛ երկնչիր հօտ

փոքրիկ, զի հաճեցաւ Հայր ձեր տալ ձեզ զարքայութիւն . . .»: Եկեղեցին հաւատարեքին յօրինուածքը, անոր շօշափելի արտայայտութիւնն է, պատկերը՝ որուն մէջ կը կարգադրուի հոգեւորը կամ իմանալին: Եկեղեցիին պատմութեամբը Աւետարանը մեկնելու հնարքը սին խաղ մը չէ հետեւարար. ընդհակառակն կարելի է զայն յաճախ նկատել ճշմարտութեան տանող ապահովագոյն ճամբան: Այնհերեւ է տօնին աւարկիւն եղած սկզբունքին և Աւետարանի այդ հատուածին մէջ եղած աղիբը: Երկրատր և վաղանցուկ զօրութենէն անդին կան երկնաւոր և տեսական ոյժեր, որոնց տւելի պէտք է վստահին մարդիկ և ազգերը. վասնզի «հոգի առաւել է քան ըզմարմին», այսինքն բարոյականը աւելի՛ հզօր է քան ֆիզիկականը. համոզում, կամ հաւատք մանաւանդ, որով լեցուեցան սերունդները իրարու ետեւէ այն ազգին մէջ, որուն զաւակները, այսինքն նոյն այդ հաւատքին ծնունդն ենք ամէնքս ալ:

Բայց Աւետարանը եկեղեցիին պատմութեամբը լուսաբանելու այդ մտածումը Սրբոց Թարգմանչաց երրորդ և վերջին տօնին տոթիւ է մանաւանդ որ ի յայտ կուգայ: Տեսէք. բուն տօնին օրը, չարաթ, իր ատաքելական ընթերցումը կը կարդայտի Ա. Կորնթացւոց թուղթին այն մասը (ԺԲ. 4-11) ուր Հոգւոյն շնորհներուն պէսպիսութիւնը կը նկարագրուի. «Թէպէտ եւ բաժինք ըստիւրաց են, այլ Հոգի նոյն է: Եթէ բաժինք պաշտամանք են, այլ Տէր նոյն է . . . ումմն ի Հօգւոյն տրուեալ է բան իմաստութեան. այլում՝ բան գիտութեան ըստ նմին Հոգւոյ. . . այլում՝ յաջողութիւնք զօրութեանց, այլում՝ մարգարէութիւն, այլում՝ թարգմանութիւն լեզուաց. . .»: Յայտնի է թէ այդ վերջին տօնով մը պանծացնենք Աստուածաշունչի թարգմանութեամբ մեր մէջ հիմնաւորուած գործին ճիւղաւորումը և ճառագայթումը ապագայ դարերու մէջէն, կայմութեամբը զբական գանալան սեւեբու, որոնց իւրաքանչիւրը իր ուրբին առանձնաւորումին մէջ կը ցուցնէ միեւնոյն հողի մէջ՝ հրօսանունչ հայրենասիրութեան նոյն ոգիին՝ արգասաւորելի ոյժը: Ու Տօնացոյցը օրուան յիշատակին հանդիպազրելով առաքելական

թուզթին այդ պատկերը, կ'ուզէ ըսել ապահովարար թէ ինչպէս մարմինին մէջ կազմուած այլազան գործարանները ամէնքն ալ նոյն արիւնէն է որ կ'ընդունին իրենց անունդն ու զօրութիւնը, նոյնպէս Աստուածաշունչն անհրաժեշտութեամբ գրականութեան բոլոր ճիւղերը մէկ փոկարար և աստուածային զօրութենէ մը կը ստունան իրենց կենդանութիւնը: Ո՛րքան տըպաւորիչ նմանութիւն, եւ ռ՛քքան ճիշդ դատում մանաւանդ:

Ատիկա՛ շարաթիւ սոյնինքն բուն տօնին համար: Իայց այսօրուան համար ալ, որ ՎՅարգմանչաց կիրակինն է՝ հասարակաց զգացումին առջև, թէև առանց այդպէս կոչուելու, այլապէս սրտագրաւ է ընթերցուածին կարգադրութիւնը: Քիչ առաջ ամէնքդ ալ լսեցիք այդ կտորը, Մարկոսի ԺԲ. 35—44 համայնորը: Երեք գաղափարներ կը շօշափուին անոր մէջ. երեքն ալ աւելի կամ նուազ աստիճանով տեսանելի, բայց իրապէս ներքին յարաբերութեամբ մը՝ տօնին գաղափարին հետ: Առաջինով Յիսուս կը բացատրէ իրեն այնքան սիրելի սու մտածումը թէ ժողովուրդները քաղաքական կեանքէն առաջ և աւելի՛ պէտք է բարոյական կեանքի ձգտին. այս վերջինն է որ կը շինէ առաջինը. հակադարձը ճիշդ չէ բնաւ. «Որքի Դաւթի»ին մէջ Դաւթի քաղաքական դահուն յաջորդ մը փնտռելէ աւելի՛ պէտք է ջանալ տեսնել մանաւանդ անոր երգած և կանխատեսած հոգեւոր թագաւորութեան ներկայացուցիչը. Իսրայէլի ժողովուրդը իր իսկ ճակատագրին բարեբարած կ'ըլլայ՝ երբ այդ առումով հասկընայ Մեսիան, և և այդպիսի վեհապետի՛ մը մանաւանդ կարենայ ցանկալ:

Երկրորդով, անցողարար թէև, բայց խստիւ կը պախարակէ արտաքնայարդար ձևապաշտութիւնը, որ, ընկերային կենցաղի և կրօնական կեանքի մէջ հաստատուած արգելք կը դառնայ անկառութեան, երևութիւններու տակ խեղդելով յաճախ բարոյականը և պարկեշտութիւնը. պէտք է, ըսել կ'ուզէ, մտադիր լինել աւելի հոգեւորին՝ որ թէ՛ անհատներուն եւ թէ՛ համայնքներուն ներքին կեանքին մէջ կը բարգաւաճի առաւելապէս, երրորդով:

Երրորդով՝ իրեններուն խղճին մէջ կ'ուզէ տպաւորել այն տեսութիւնը թէ հո-

գեոր նուիրումը ամբողջական պէտք է լինի և ոչ մասնական. ընդունելի չէ Աստուծոյ՝ միայն մտքի, զոր օրինակ, կամ լոկ սրտի, եւ կամ մի միայն այս կամ այն կարողութեան կամ ինչ ինչ յօժարութիւններու ընծայաբերութիւնը. պատարագը պէտք է բոլորանուէր ըլլա՛յ՝ սուր լինելու համար. մարդս պէտք է քաջութիւնը ունենայ ողջակիզուելու իր պաշտած իտէալին սեղանին վրայ. և ասիկա ճշմարիտ է որքան անհատի մը՝ նոյնքան սպգի մը համար: Ոչ թէ իր քէչ կամ շատ ունեցածէն մաս մը միայն, այլ ամբողջ ունեցածը տայ մարդ բարի նպատակներու. այս է ճշմարիտ բարոյականին պահանջը: Այս սկզբունքը Յիսուս կը պատկերազարդէ այրիին լուծային տեսարանովը, առակի մը հմայիչ տուգորութիւնը ունեցող այն նկարագրութեամբը, որ պատմութիւն մըն է սակայն:

Կեցած էր անիկա զանձանակին դիմացը, տեսնելու համար թէ ժողովուրդը ինչպէս դրամ կը ձգէր անոր մէջ: Մարդս պէտք է դատել ո՛չ այնքան իր ըսածին, որքան առածէն. ո՛չ թէ իր ճառերէն՝ այլ իր առաքինութիւններէն: Իայց չսխալելու համար իր դատումին մէջ, պէտք է կարենալ նայիլ տուողին ու տուրքին՝ հոգւոյ և ոչ թէ սոսկ մարմնոյ աջողով. վասն զի արուածին ոչ թէ քանակն է որ կը շինէ անոր արժէքը, այլ ոպի՛ն՝ որ առ կաւտայ զայն, ու կիրպը՝ նոյն ստեն՝ որով կը տրուի անիկա: Արդ, նա որ ինք միայն կրնար գիտնլ մարդերն ու իրերը այդ կերպով ու դատել զանոնք ճշմարտապէս, տեսաւ թէ շատ մը հարուստներուն հետ, որոնք սնացան անոր աւելէն՝ շատ բան ձգելով անոր մէջ, բարձր ի գլուխ, ու իրենց պղինձին զղիղոցովը լեցնելով գաւթիթին սրահներն ու մուտքը, անցաւ նսեւ այրի կին մը, որ, ամթխած ու զլիսիկոր, երկու լուծայ, նաքարակիրտ մը ձգելով հոն՝ ստուերի մը պէս սահեցաւ երթալ անհետանալու համար դուր հասող ամբոխին մէջ: Այն ատեն ու իր մօտ կանչելով իր աշակերտները, որոնք արիւր կողմ էին ջրուեր իրենց սուշադրութիւնը, պատմուէ վերջ տեսածը՝ ըսաւ անոնց. այն այրի կինը ամենէն շատ ձգեց գանձանակին մէջ. որովհետեւ միւսները իրենց աւելորդը միայն զրին, ասիկա՛ ամբողջ իր ունեցածը բերաւ հոն:

Բայց իմ նպատակն էր այդիին նըկարագրութիւնը ընել կամ անոր նաքարակիտին արժէքը բացատրել ձեզի հոս: Այդ կինը, սկիզբէն իսկ անանուն՝ Աւետարանի մէջ, քան զարբերէ ի վեր իր անկորնչական տեղն ունի քրիստոնէական բարոյականի, գրականութեան եւ նոյն իսկ արուեստից պատմութեան մէջ, իբրև հոյակապ գէմք մը, այլ եւ խորհրդանշանի վերածուած. ու իր նուիրած գումարը, նաքարակիտը, անսպառ գրամպլուտի՝ որ անդադրոււմ կը բազմապատկուի հոգեւոր կեանքի յաւիտանական շահատանին մէջ, գաղտնիք մը չունի այլ եւ մեղի համար, իբրև զօրութիւն, իբրև շնորհ եւ իբրև պըտուղ սրտեռանդն սիրոյ: Իմ դիտումս էր աւելի բռել ձեզի կամ հետաքրքրել զձեզ թէ ի՞նչ է կապը որ կը միացնէ, տունացոյցի տնօրինողին մտքին մէջ, Թարգմանչաց տօնը այրիին լուսալին զազափարին հետ, ի՞նչ մտածուումով է որ ազգաս կնոջ ու գանձանակին պատկերը կը կախուի այսպէս Թարգմանչաց խմբանկարին ներքեւ, իբր աւետարանական բացատրութիւնը անոր:

Այլարանական ոգին, որ շատ կանուխէն, առաքելական ժամանակներէն նոյն իսկ, ջիղք եղած է Ա. Գրոյ մեկնաբանական զիտութեան, առանց թէև չափազանցուած ծայրայեղութեանց, երբեմն երբեմն երեքած է նաև մեր մէջ. Ա. Գիրքը կեանքով և պատմութեամբ, ու կեանքը և պատմութիւնը Ս. Գիրքով պատմանա՞ց բացատրելու հարկը, որ Աղեքսանդրիոյ քրիստոնէական իմաստասիրութեան ամենէն յատկանշական նկարագիրը եղած է, բոլորովին անծանօթ զգացում մը չէ եղած նաև մեր նախնեաց մօտ: Մեր հին գրականութեան ինքնազիր և թարգմանածոյ մասերուն մէջ, մեր շարականներուն եւ ծիսական պաշտամունքի գանազան արտայայտութեանց մէջ բազմութիւն են հետքերը այդ ոգիին: Կը համարձակուիմ մտածել թէ նոյն այդ ոգին է որ ձգտած է մեր այսօր փառաւորել պատարաստուած Թարգմանչաց երկհոսան տօնին խորհուրդը ցուցնել այրիին՝ պոյնի չափ զկեանս իւր՝ գանձանակին մէջ նետող կընոջ պատկերին մէջ:

Աւետարանը գանձանակն է, որուն

առջևէն անցան աշխարհի հին քաղաքակիրթ գրիթէ բոլոր ազգերը, որոնց մէջ քարոզուեցաւ Քրիստոսի խօսքը. Հրեաները, Ասորիները, Եգիպտացիները, Յոյները, Հուովմէացիները, Պարսիկները, Հնդկները, և այլն և այլն: Ամէնքն ալ իրենց ունեցածէն, ամէնքն ալ, ոմանք իրենց գրականութենէն, ուրիշներ իրենց մտաւոր կեանքէն, ուրիշներ իրենց խօսքերէն և աւանդութիւններէն, իրենց քաղաքական կամ ընկերային կեանքի ազդեցութիւններէն բան մը, անպատճառ տուն անոր: Հրեան՝ իր կրօնքէն, հաւատքին գրքէն, իր պաշտամունքին կանոններէն և կերպերէն. Ասորիին՝ իր մտաւորական այն ձգտումներէն, որոնք յետոյ իր հայրախօսական գրականութիւնը առանձնաւորեցին, Եգիպտացին՝ իր ներհայեցողական կեանքի այն միտումներէն, որոնք յետոյ քրիստոնէական վանականութիւնը կազմակերպեցին՝ նեղափանսապատմութեան մէջ. Յոյնը՝ իր փիլիսոփայական միտքի այն լոյսերէն՝ որոնցմով յետոյ քրիստոնէական գաւառութեանց ուղղափառութիւնը պիտի բանաձևուէր. Հուովմացին՝ օրէնքի և վարչական գրութեան այն ըմբռումներէն, որոնք յետոյ եկեղեցական իշխանութեան և կարգապահութեան ոգին պիտի կազմակերպէին. Պարսիկն ու Հնդկը, չափով մը և կարճ ժամանակի մը համար միայն, մին իր տուներուն խորհրդաւորութենէն, միւսն իր ճգնողական ունայնացումի կերպերէն, ամէնքն ալ առւերքի մը բաժինը, իրենց ունեցածէն մաս մը միայն բերին քրիստոնէութեան, ամենամեծ մասամբ պահելով գարձեալ իրենց նախկին ամբողջը, իրենց ցեղային ինքնութիւնը եւ ազգային նկարագիրը, եթէ ոչ ընդ միշտ, այլ գէթ այն ժամանակին մէջ կամ այն զարաշրթանին՝ որ ընդունեցին Աւետարանի կրօնքը:

Իայն, ո՞վ պիտի կարենար ժխտել, ժողովուրդներու այդ տողանցութեան մէջ գտնուեցաւ մէկը, ժողովուրդ մը կամ ազգ մը, իր թիւով ու երկրաւոր կեանքի միւս պայմաններով մայր բոլորէն աւելի փոքր ու նուազ ժողովուրդ մը, որ, ինչպէս այրիին՝ Տաճարին դանձանակին, նոյնպէս ինքը, Աւետարանին նուիրքն, ինչ որ անոր իսկ շնորհիւ ստացեր էր իբրև ազգ. պատմութեւ չափ զկեանս իւր, իր ամբողջ ունե-

ցածը. այն է որ կ'ըսէ մեզի՝ յոնուն մեր ազգային գիտակցութեան՝ Աւետարանի այս օրո՞ւան ընթերցումը. իսկ թէ ի՞նչեր էին որ կը բազկայնէին մեր այդ ամբողջ ունեցածը՝ երէկի տօնին պատկերն է որ կը ցուցնէ զայն մեզի. գրեթէ կամ գրականութիւնը, այսինքն մեր ազգային գիտակցութեան զգացումն ամբողջովին. դիւցազնութիւնը՝ այսինքն մեր զոյաութեան կուլուրի ոյժը. պատմութիւնը՝ այսինքն յիշատակին զգացումը. փիլիսոփայութիւնը՝ այսինքն մեր մտաւոր կեանքը բովանդակ. ազօթքը՝ այսինքն աստուածայինին խորհուրդը, ու երգը՝ այսինքն արուեստին ամենէն կենդանի քնքրութիւնը: Այդ ամէնը, մեր ազգային եւ հոգեկան կեանքին զուցէ սակաւաստան՝ բայց մեզի համար յաւէտ թանկ այդ հարստութիւնը, որ մեր կեանքն էր «գոյիւ չափ» տուինք, զոհարեցինք Աւետարանին. որ է ըսել թէ համակ քրիստոնէական եղան մեր գրականութիւնը եւ զայն կազմող բոլոր առաջին տարրերը, դիւցազնագութիւնը, փիլիսոփայութիւնը, պատմագրութիւնը, մտափիլափան օգին եւ գեղարուեստը: Ուրիշ բառով՝ քրիստոնէայ դարձանք մեր հոգւումն ու անոր բոլոր մասերովը. մեր միտքովը, մեր սիրտովը, մեր խիղճովը, մեր բոլոր իմացական ու բարոյական ձգտումներովը, մեր սիրովը բովանդակապէս, ամէն բարի եւ աղնիւ հրայքք ու յօժարութիւն սրբագործելով Աւետարանի շունչով: Հազիւ տրդէն փոքր ի շատէ միայն ծանօթ մեր նախաքրիստոնէական կեանքին՝ մեզի համար մասնաւոր բերկարութիւն նկատեցինք Աւետարանի՝ ծնունդ ճանչնալ զմիջ իրօք եւ իրաւամբ. իւրացնելով խաչին բարոյականը ազգովին՝ նոյնացուցինք մեր ազգութիւնը քրիստոնէութեան հետ. աստոր համար զուցէ եւ մեր վրայ հրաւիրելով ցեղակից կամ զբացի հզօրներու հետ ու ստեղծութիւնը եւ յստնագոյն դամանութիւնները: Տօւինք ամէն ինչ որ ունէինք եւ կրնայինք ունենալ՝ իրեն, այսինքն՝ անոր որ տեսաւ թէ «այրին այն տառապեալ» ի՞նչպէս իր ունեցածն ամբողջ գրաւ զանձանակին մէջ, ու երանեց զայն հոգեկին: Երանե՛ց. . . վասնզի տեսաւ զայն. ի՞նչ երջանկութիւն տրդարեւ իրեն՝ այդ հէք կնոջ համար եթէ գիտցած ըլլար թէ ո՛վ էր այն

որ տեսաւ զինքը, եւ եթէ կրցած ըլլար հասկնալ թէ ի՞նչ օրհնութիւն էր այն որ կ'իջնէր իրեն՝ անոր նստուածքէն միայն ու շունչէն:

Բայց ինչո՞ւ մտի մտի մը կը ծածկէ յանկարծ իմ գատումը, մինչ չըթննրուս վրայ կուգայ սա չարաչարդ հարցումը. «Տեսա՞ւ ան զմեզ ես, երբ բուրբանուէր անձնատուր եղանք մենք իրեն, երբ ազգովին ընծայուեցանք պատարագ ողջակէզ իր սեղանին վրայ»: — «Տեսա՞ր դուն զմեզ, տէր, երբ, անուննիս քուկինիդ խոտնուած, արհաւիրքէ արհաւիրք հաւածական» կը վազէինք լեռնէ լեռ եւ մինչեւ ամայքներու հեռաւոր ծայրերը, ցըրուած՝ շուարած հօտերուն նման, որոնց մեռցուած է հովիւը. տեսա՞ր հրեք աւրիւնը, որ ուղիսօրէն կը հոսէր մեր անցած ճամբաներուն վրայ՝ մի միայն քու սիրոյդ համար. . . »: Բայց կրնա՞յ միթէ վրիպիլ որ եւ է բան քու ամենատես նայուածքէդ, որ զիտէ թափանցել ու քննել նոյն իսկ մինչեւ երկվամուսնեքներուն յաւել: Օ՛հ, մեր գարաւոր հաւատքն է, յարուանչէ՞լ՝ մեր անմեռ հոգիներուն մէջ, որ կ'ըսէ մեզի թէ դուն տեսար արդարեւ «գոյիւ չափ» ինքզինքնիս քեզի զոհարեւելու մեր յօժարութիւնը, ու երանեցիր նոյն իսկ զմեզ, օրհնելով զմեզ՝ մեր նախնեաց հետ քու կնքած ուխտին հանդէպ մեր ցոյց տուած այս հաւատարմութեան համար: Կը հուատանք, այո՛, թէ օրհնութեանդ այդ շնորհն է որ մեր մէջ փոխարկւեցաւ զօրութեան մը, որ, հակառակ շարունակ մեր վրայ պայթած անհոտագոյն վտանգներուն, պահպանեց զմեզ մեր գոյութեան ամենէն մեծարժէք էութեան՝ մեր հոգեւոր ու բարոյական կեանքին մէջ: Անո՞ր համար է որ հաւաքուած ահա յաւիտենական այն մատեանին սուղեւ, որուն էջերէն հաճեցար դուն ուղղակի խօսիլ մեզի հետ, յիշատակին սուղեւ այն սուրբ մարդոց որոնք զիտցան այնքան իմաստութեամբ եւ բարութեամբ առաջնորդել զմեզ քու հշմարտութեանդ ճամբուն մէջ, կուգանք մեր սիրոյն, մեր յոյսին, մեր հաւատարմութեան մատուցանել քու անսուսիդ եւ կամբքի: Փա՛սք քեզի:

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

ԿԵԱ՛ՆՔ, Ա՛Հ, ՆԵՐԷ՛...

Մահուան մրուայր մեղմող՝ այցն է տուեան մը հսկայ,
Քարքիչն ի վար խոսերու կը կախուի ցողն իբր արցունք,
Ե՛րգ են ծառերը ջրում, ու հովիտներն ամբողջ խո՛ւնկ...
Կ'իյնայ վերջին արեւին վերջին նահա՛նչն իմ վրայ:

Ինչպե՛ս կրցայ հաւասալ ես երազին որ երբեք
Չեղաւ հոգի ու մարմին, չըծպսեցա՛ւ պահ մ'ինծի...
Հետեւեցաւ քայլերուս միտ ուրուականն արիւնի,
Ու բացուող վիճն ամեն ժամ գաւ հոգիս թեւաբեկ:

Օրերն առանց արեւի՝ անօգուտ են, անօգո՛ւտ...

Ինչո՞ւ մուրալ ասդերեմն օտարժամ շի՞ք մը լոյսի...

Բանալ, բանա՛լ որ հոգիդ վարար գետի պէս հոսի:

Եթէ աչքես եղան կոյր՝ էու լոյսերուդ դեմ կապոյց,
Թէ մօտեցար դուն ինծի, ու փնտռեցի քեզ հեռուն,
Կեա՛նք, ա՛ն ներե՛, քեզ գտնել չըզիսցող սա հե՛ք տղուն:

Շքոտա, 1935

Վ.Ա.ՀԷ Վ.Ա.Հ.ՆԱՆ

Վ Ե Ր Ջ Ի Ն Ս Ի Ի Ն Ը

Երբ խուժանին անեղամուռնչ կիբերում՝

Բոլոր քաղաքն իր կոյսերով զոհուեցաւ,
Կասղած՝ տեսան սակաւին սիւն մը կանգուն,
Համասարած ջնջումէն վեր՝ ուժ անբաւ:

Գետն ա՛լ ոչինչ ունեւ իր մեջ ցոլացող՝
Ասդերեմն զառ գիւերներուն անասուած,
Ինկա՛ծ էր ալ յետին մարմարն ու կոթող,
Ու քարն ու մարդ իրարու հետ խառնուած:

Սակայն սի՛ւնը... Խուժանը չէ՛ր հանդուրժեւ
Աւերեմն վեր՝ այս քարացած կայծակին.

Ան փերուած օտարի մը հուսկ սիւնն էր,
Պէտք էր կոտրել զա՛յն ալ, քափով մը ուժգին:

Ջնջումի մեծ գործին համարճի՛նչ ամօք,
Հարկ էր քանդել զա՛յն ալ, զա՛յն ալ, եւ ի՛սկոյն,
Հարկ էր որ մահը կասարեալ ըլլար հոգ,
Ոչ մեկուն այ՛ն աչ չը նայե՛ր ո՛չ մեկուն:

Եւ, կապարէ ամայ մերկի, խոյացաւ

Ջնջումի սեւ խուժանն հպարտ սիւնին օտք.

Աչերնուն մեջ կը մխար եղեռնը խոնաւ

Խաչուած քաղի՛ն ուր չունեւ մահն ալ աղօթք,

Բրիչն որ զարկաւ՝ իրեն հետ ետ բերաւ միայն
 Քանի մը փռուր այն յաղթ սիւնէն ազամանդ,
 Եւ սուր սապարն որ խոյսացաւ հեղեղ զայն
 Կայծ մը միայն ծնաւ ծոցէն անհնազանդ։
 Խուժանն, անզուսպ, իր զայրոյթը կը գոռար,
 Հայրոյելով փռուրներուն ու կայծին.
 Այն ասե՛ն մէկն ելաւ մինչեւ սիւնին ծայր,
 Եւ հաստ պարանն անոր կտպեց, Քաւեցցին։
 Հազար բազուկ ֆաւեց պարանն ամբայինդ,
 Խոյակին շուրջ՝ նռնչեց պարանն՝ հեզնալիր,
 Յետոյ փրթաւ։ Խուժանն ինկաւ մեծառնինդ,
 Եւ ակամայ համբուրեց հողը կարմիր։
 Փոռեցին հողը սիւնին շուրջ այն ասե՛ն.
 Բայց խարխսխն էր մօր մը սիրոյն շափ խորունկ.
 Քանի բըրիչը կը պեղէր մտնալէն,
 Միտ կը ցայտէ նոր մարմար մը կարնարցո՛ւնէ։
 Այն ասե՛ն մնաց ջնջումի փորձը վերջին,
 Գերագոյն հիզն որ Սասանը կը լացնէր...
 Կարթաթաւ ձորձեր սիւնին կտպեցին
 Եւ հերձակ սիւնը լիզեցին խօլ բոցեր։
 Բեհեզէ նուրբ ի՛նչ լօգիկներ կոյսեռու,
 Ամուրայնի երգազգեսներ ի՛նչ ազուտ
 Ձորս երէկ դեռ կը ծփացնէր հովն աղու,
 Կ'այրէին այժմ այն սիւնին շուրջ մեծաւոր։
 Բոլոր զոհուած ազգիկներու շարժին
 Մալեբունն սակ դեռ պահուած շնո՞րհն էր արգեօփ
 Ու երբ սիւնին շուրջ բոցերն ալ լռեցին՝
 Հազիւ ծուխի ծիր մը թողած էին լոկ։
 Միտս նոյնն էր սիւնն, ըսպիտակ, խրոխտ կուսական՝
 Յաւերժութեան շառայն ելած այս մարմար...
 Երկա՛ր կռիւնչ մ'արձակելով գոհութեան
 Ազուտ մ'եկաւ յանկարծ թառիլ սիւնին ծայր։
 Սիւնն որ ալ չէ՛ր գրկեր սահարն Ասքոծոյն,
 Այլ չէր բազուկն որ սերն անհուն վեր բռնէր,
 Հիւրընկալա՛ծ էր փսուրեան սեւ թռչունն,
 Եւ ո՛ւժն էր դեռ Ներման, հին Սերն ուներ դե՛ռ։
 Խորհուրդն ուներ դեռ կործանուած Տանարին,
 Զի կ'ընդունէր խուժանն ինչպէս ազուտն այն,
 Եւ որպէսզի յայրոյ Սիրոյն հասային՝
 Զարդերէն վեր՝ այս մեծիկ սիւնն հարկ էր միայն։
 Ի սեռ սիւնին բազմաշարշար ալ մի՛տս նոյն,
 Մրձուալէն, վազանցուկ ամպ փոթորկի,
 Փախ սուտ էր ալ սեւ խուժանն անանուն,
 Զր պատմելու ուխտով այս սիւնն՝ ոչ ոքի։
 ... Եւ հորիզոնն էր ջինջ, թափա՛ւր խուժանն.
 Կը կանգնէր միտս սիւնը մինակ, մահէն վեր,
 Գանկերուն մէջ կը սուլէր հովն ուժգեօրհն...
 Սիւնն, անկաւեղանդ եսն հայ ցեղին, կ'ունկնդրէ՛ր։

ԵՒՈՒՍՐԻ ԳՕԱՆՃՆԱՆ

ԵՐԱԺՇՏԱԳԻՏԱԿԱՆ

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԳՆԱՊԵՏ ԱՆՁԸ ԵՒ ԳՈՐԾԸ

Կոմիտաս Վարդապետ ոչ ևս է: Անա՛ որ, բանաստեղծին բառերով, «ինչպէս որ ըստ ինքեան՝ Յուսիտենու թիւնը զայն կը փոխէ» (*): Մահը եկաւ վերջնապէս եւ իր արտաճին՝ որ զինքը տարիներէ ի վեր այլակերպած էր, զինք իր հանճարէն բաժնեղով ու իրր քայքայեցաւ, տարադնուած էութիւն շարունակելով պահել սակայն մեր խեղճ ու անկօր կարեկցութեան աչքերուն ղեմայ, մահը եկաւ ապատելու զինքը և հաստատելու վերջնապէս իր իրացնէ Անձին սքանչելի միութեանը մէջ:

Հիմա կրնանք կանգ առնել իր առջև. կանգ առնել ինչպէս յաճախ պէտք է ընենք, ու խեղճօրէն մտրդակային նկատմանքներէն վեր ու ազատ՝ գոտու հոգեկան իր զիմագծին մէջ զինքը դիտել, այնպէս ինչպէս իր մահուամբ Յուսիտենու թիւնը այլևս կ'ընդունի զինքն իր մէջ:

Ձինքը ճանչցայ, — ներուի ինձ հոս այս անձնական յիշատակը, հի՞ է զայն կուտամ անոր համար է որ կը թուի ինձ թէ անելիկ յատկանշական է ընդհանուր տեսակէն տով մըն ու —, զինքը ճանչցայ 1910ի միջոցներուն, Բարի՛զ՝ ուր ուսանող մըն էի հաղիւ երիտասարդ: Այն ատենները Բարի՛զը կ'ապրէր գեղարուեստական իր ամենէն կենսալիւր շրջաններէն մէկը: Կիրակնօրեայ մեծ համաճարագային հանդէսները և գուսաներգական ու պարային ներկայացումները անհունօրէն խոնրավուող միջոցներուն մը մէջ կը բերէին խառնակութեան էն հոստիլու ու մոզական հոսանքները. մէկ կողմէ դեռ միշտ աշխարհակալ՝ տիտանեան հզօրութիւնը Վականեան նը-

ւտգին, բայց միւս կողմէ ուրիշ անդիմազրիլի հմայքով մը արգէն յայտնուող ու ինքնազարուող թովտութիւնը Տէպիւսի և Ֆրանսայի միւս նոր վարպետներու երաժշտութեան, ու դարձեալ Ռուսերուն բերած ձայներու, ձևերու ու յոյներու տարաշխարհին միեւնոյն ատեն բարբարոս ու գերազանցօրէն նուրբ արուեստին ամբողջ նորահրաշ թարմութիւնը — Տիակիլէֆեան հարկիյիին երջանկապօլն օրհնել էին:

Փիլիսոփայութեան ուսանող էի, բայց արուեստի կրօնին նորընծայի մը անհուն խանդովը տարուած էի գեղեցկութեան այդ բոլոր անդիմազրիլի ուժերէն:

Ի՞նչ էր այն ատեն ինձ համար իմ ցեղիս երաժշտութիւնը: Ինչպէ՞ս կ'արժեւորէի զայն երաժշտական խղճմտանքիս մէջ. — իրեն ևս եւելի քան արհամարելի քանակութիւն մը:

Պոլիս՝ ուրիշ եկեր էի, իբր հայ երաժշտութիւն՝ լսեր էի նախ երգեցողութիւնը մեր երջանիկ տիրացուներուն: Ի՞նչ կար անոնց մէջ որ կարենար զբաւել զիս արգէն հոն իսկ Պէ՛հնովէնով, Ծուստնով ու Ծօրէնով կազմուած իմ ճաշակիս մէջ: Թեւեւ անոնց տակը, սոցօտ կերպով, խորունկ բան մը կը նախապայի. բայց այդ բանը անյայտ կը մնար ինձի յաւէտ այդ խըմբովին սղագակող զայրներու ձայներուն անկարգութեանը մէջ ու մենկերող վարպետներուն բոլոր մեղկ քաշքշաւքներուն, կոյակներուն ու արեւելեան փուճ զարդուրումներուն տակ: Այգային եղանակեալ՝ ըրէ, Արի՛ք հայկազունի տեսակէն. չէր արժեք անոնց խօսքը իսկ ընել, հայ բառերու վրայ երապական էն ծթաած տեսակի երաժշտութիւն էին անոնք. ընդհանրապէս, մեր տիրացուներուն երապական երգերէն ըմբոնած միակ կըսողիին, քայլ-

(*) Tel qu'en lui-même l'éternité le change (Baudelaire).

կրգի կշռոյթին վրայ յառաջացող, ծերացած, թուժած ընթացքով մը:— Այսպէս, իբրև Հայ չէի խորհեր անպատճառ հայ իրացնէ հրաժարութեան մը գոյութեանը՝ ուր մնաց համարձակել անոր կարելիութիւններուն և իրաւունքներուն անդրադառնալու:

Այս պայմաններուն մէջ էր որ իրիկուն մը հրաւէր մը ստացայ Օր. Մարգարիտ Պապայեանէն իր բնակարանը գտնուելու, հոն «Հայաստանէն եկած հայ հրաժարութեան վարպետ» Կոմիտաս Վարդապետը ճանչնալու համար: Թերահաւատ՝ պոյգի:

Եկաւ Վարդապետը: Գիղկեցիկ չէր: Նոյնիսկ պիտի ըսեմ հակառակը՝ իր սեւ երկայն ուղտկոկոսին բունագրութի պաշտօնականութեանը մէջ: Իր ոսկրուտ ղէմքով ինծի կը յիշեցնէր Սոկրատի ինչ ինչ ղիմաքանդակները:

Պահ մը վերջը սակայն երբ տրուեցաւ ինծի լսել իր մասներուն տակ յտանող առաջին ներդաշնակութիւնները դաշնամուրին ու մանաւանդ իր արձակած առաջին երկարածիկ կանչերը մեր ամենի ու քաղցր լիռներէն կարծես վրթած՝ խորհեցայ վերստին Սոկրատի. բայց այս անգամ Պաատարին այն էջին վերջուշումով ուր Պրաքստոն զոյն կը նմանցնէ Աթենայի քանդակագործներու աշխատանոցներուն մէջ տեսնուող այն խոշոր ազիւղ ու տարօրինակ սիլիկներու քանդակներուն սրճաբայ. հոցներ ևս սակայն, կ'ըսէ, որ երբ բացուին աստուածներու վիհօրէն գիղկեցիկ արձանիկներ յայտ կը բերեն:

Այս մտորքը, խորհեցայ, Սոկրատի պէս աստուածային ոգիին իջևան մըն է իր այդ կերպարանքին ետև:

Վարդապետը նուազեց ու երգեց: Ժամ մը կամ աւելի տուաւ ինքզինքը, ինչպէս գիտէր ընել այդ, բոպէի մը մէջ անգամ, այսինքն ամբողջովին: Ու պատահեցաւ իմ մէջս, այն գիշեր, մին հոգիի կեանքին էն տարօրինակ երևոյթներէն որ յայտնատեսութեան մը լոյսին տակ կատարուած դարձը կը կոչուի: Հայ երաժշտութիւն մը, երաժշտութեան ամենաբարձր տեսակէն, կը յայտնուէր մէկէն ինծի, հետաւոր ցիղային ալքերու մէջ արձագանքներ արթնցնելով: Նոր — ու այնքան հին — իսկութիւն մը՝ որ կը փոխէր երաժշտական էստիլանս, գայն կը շրջէր կարծես: Վարդապետին արուես-

տագիտական Անձին մէջէն, մէկէն, դէմ-յանդիման կը գտնէի ինքզինքս ամբողջ երաժշտական հայրենայնութիւն մը որուն հպարտ էի ևս այն հետաւոր կերպով գաւազը եղած ըլլալուս: Կը զգայի հիմա որ ցեղա ունեցեր է իր երգը որ արժանի էր հնչելու ուրիշ մեծ ժողովուրդներու բարձրագոյն ստեղծագործութիւններու համանուագին մէջ, դեռ եւս համեստ՝ գործերու գիծերուն արտաքին մեծութեամբ բայց գեղեցկութեան էն հարազատ որակէն շինուած: — Հայ երաժշտութեան համար Սոկրատի մը պէս մտեր էի այդ բնակարանը, այն իրիկուն. ու Վարդապետը զիս կը զրկէր ետ, իր առաջին պիտեմը ինծի դպած՝ Պոզոս մը ըրած ինձէ:

Անկէ վերջ իր հետևողն էի այլ եւս. հայ երաժշտական հոգիի մը համար չէր կարելի զինքը ճանչնալ ու չըլլալ իր աշակերտը:

Հիմա, իրմով համոզուած էի թէ Հայ երաժշտութեան համար կը պատահէր ու պատք էր որ պատահէր ինչ որ աչքերուս ղիմաց կ'ըլլար հոն Բարիբի մէջ առասկանին համար. խորունկ ժողովուրդի մը երաժշտական այբերէն ու բնագղէն ծնած էտպէս ինքնօրինակ իսկութիւն մը բերել գեղեցկութեան, որ եւրոպական յառաջացեալ քիմիկին միջոցաւ յայտնագործուած՝ կը մտնէր յաղթական՝ Մեծ Երաժշտութեան բարձրագիւր կալուածներուն մէջ:

Կ Ե Ա Ն Ք Ը

Կը սորվէի Վարդապետին կեանքը: Ծարօրինակ, բազմադէպ՝ ու պարզ միանշանայն, ներքին գիծին ուղիղութեամբ:

Կուտինայի մէջ ծնած՝ 1869ին երաժիշտ սերունդէ մը, կանուխէն կորսնցուցած իր ծնողքը, տասնեւեկ տարեկանին կ'ընտրուի վիճակով, զրկուելու էջմիածնի Գէորգեան ձևարարներ: Փոքրիկ Սողոմոնը իբր Բէթթահայի ղգտարաւ կը խօսէր հայերէնը, բայց գիտէր ըսել արդէն բոլոր շարականները ու երբ առաջին անգամ կաթողիկոսին Գէորգ Գ. ի սուղև կ'երգէ, արցունքներ, անգիւմազրիլի, կը հօտին ձերունի հայրապետին աչքերէն: Գէորգեան ձևարարն ուսումններուն կը հետեի հոսանքով՝ քանի մը աւսուցիչ տիրամտով մայրենի լեզուին: Բայց

ընտրով իր բուն ճամբան կը գտնէ ու շտապօրէն շրջանէն իսկ կը գրաստութիւն երաժշտական տրուեստովը ու ժողովրդական երգերու խորունկ հմտագոյնը: Այն ատեն արեւիկահայոց մէջ, հաւանաբար Ռուսերու որինտիկն ազդեցութեամբ, երաժշտական թէքնիքով հայ երգիչն մտանալու ուղղութեան հիմերը գրուած էին արգէն: Ժողովրդական երգերուն համար այդ բանը փորձեր էր բնել տալանդաւոր ու զժրաստ կամար — Մուրզան եւ եկեղեցականներուն համար մասնատարարը, Մ. Նիմփուանը: Ընտանիքի աշակերտ Սաղամունը կը բռնէր նոյն ուղին: Տասնեութը տարեկանին արդէն զեղջուկ երգեր կը ձայնագրէ ու քիչ ատեն վերջ կ'եկեղեցական նրաժշտութեան բազմաձայն երգեցողութեան համար նկատահանը եւ անոր գործը պիտի ճանչնար: 1890 ին սարկաւազ կը ձեռնարկուի, իսկ 1893 ին աւարտելով ձեռնարանի ուսուցչական ընթացքը արեւոյայական ուխտը կ'ընէ կոչուելով Կոմիտաս, խանդավառ ընտանիքով իր պաշտած արուեստին հասնելու խորագոյն ուղին, հոգևոր կեանքի ուղին:

1896 ին Ռիմսկան Հայրիկ, Մանթաշեանցի ծախքով զինքը կը գրկէ Պեռլին իրբուսանող պետական երաժշտանոցին: Երկուստարգ Վարդապետը կ'աշակերտի նշանաւոր Ստախովի յանձնարարութեամբ մասնատարար Շմիտի որ կը քաջալերէ զինքը իր արգէն ընտրած ուղղութեանը մէջ, իր ցեղային ֆոնիտի մշակութեան նուիրուելու: Կոմիտաս Վարդապետ կը հետեւի նաև Պեռլինի համալսարանին երաժշտագիտական ու փիլիսոփայական դասընթացքներուն: Երեք տարիէն, 1899ին կ'աւարտէ իր ուսումը ու կը վերագոտնար էլմիածին:

Այն ատեն կը սկսի իրեն համար իր գործին ատաղձները հաւաքելու կարևոր շրջանը: Ընտանիքի մէջ երաժշտութեան ուսուցիչ է Ա. էլմիածին տանարին զըպրապետը: Ուսումը կը պատրաստէ եւ պատարարի ու ինչ ինչ շարականներու բազմաձայն երգեցողութիւնը կը մշակէ: Բայց ամառները արեւիկան Հայաստանի զանազան շրջանները կը պտտի, մեր հին ու նոր առաջնորդներուն հետքերուն վրայէն, այս անգամ իբր երաժշտական իմաստով մշակուած երաժիշտ: Գեղջուկներու կեանքին կը

խառնուի, ու իր էն հարազատ ակէն կը խմէ, խորագոյն երաժիշտ ժողովուրդի մը, որ հայ ժողովուրդն է, ստեղծած ու ապրած երաժշտութիւնը՝ գայն շաւաղոյն կերպով ճանչնալու ու ճաշակելու համար: Կը հաւատքէ, կը ձայնագրէ հարիւրաւոր, հազարաւոր երգեր: Միևնոյն ատեն կը ճանչնար հարեան ժողովուրդներու տոհմիկ երաժշտութիւնը, քիւրաքուրու, պարսիկներուն, վրացիներուն: Այդ ակէնը պիտի հասնեմասիրէ, բազայտէ ու պիտի գնահատէ յետոյ, երաժշտական գիտութեան ցուցմունքներովը: Ըլլայ եկեղեցական ըլլայ աշխարհիկ հայ երգերու մեկնութեան ու դաշնաւորման աշխատութիւններու կրթող՝ բայց աւաջնիկն այլապէս գիտակց շրջանն է այս Վարդապետին:

1904ին արգէն հաստեղծ էին իր արուեստին առաջին պտուղները: Ու կը սկսի իր առաքելութեան. հայ երաժշտական ինքնուրոյն գեղեցիկութիւնը ճանչնելու, սիրելու, անով ազգային խորագոյն գիտակցութիւն արթնցնելու ու անով պարծնելու, օտար յառաջողած ազգերու առջև հայ բարձրագոյն մշակութի մը ճշմարտութիւնը յայտնաբերելու իր առաքելութեան:

Նախ Կովկասի մէջ, էլմիածին, Երեւան, Թիֆլիս, Բագու տրուած համերգներով. յետոյ Եւրոպա ուր կուգայ վերջապէս 1906ին. ի Բարիկ, Պեռլին, Զուրիցերիոյ եւ Իտալիոյ զանազան քաղաքներուն մէջ սարքուած նուագահանդէսներով եւ դասախօսութիւններով: Այդ բոլորը ապշեցուցիչ յայտնութիւններ կը բերին Եւրոպայի հասկցող հասարակութեան. ինչպէս Պեռլին եւ Բարիկ գումարած միջուկային երաժշտագիտական համաժողովներուն իր բրած հազարագրութիւնները՝ երաժշտութեան գիտուններուն:

1907ին վերագործած է էլմիածին: Կը շարունակէ իր գործը անոր բոլոր ուղղութիւններուն մէջ, Բայց արուեստագէտի իր գիւրազգած հոգին զժուր կը տանի իր շրջապատէն իրեն պատճառուած ինչ ինչ դառնութիւններ որոնք ինքնին հասկնալի են սակայն: 1909 ին արցունքը աչքին կը բաժնուի էլմիածինն:

Կուգայ Պոլիս. ու այլևն ժողովրդական խանդավառութեան ծովի մը մէջէն յազթական ընթացք մըն է իբր: Այս այն շըր-

ջանն է ուր Վարդապետը կը բաղձապատկէ կործնու ինքզինքը հասնելու ամէն ուր և ինչ բանի մէջ որ իր առաքելութեան կոչումը կը կանչէր զինքը: Պոլիս, Եզմիր, Եգիպտոս, գարձեալ Բարիզ ու գարձեալ Պոլիս իր համերգները ու դասասօսութիւնները, իր անըմ ինքնին կը տարածեն անպատմելիօրէն սրտազեղ Մեծ Ոգեորութիւնը որ սպլայնի կեանքի վերագարձած գարունի մը այդ շրջանին իր բուն գիւմազիծը կը հագցնէ: Ճորանսական և ուսուսական նորագոյն երաժշտութեան հետ իր շփումը նոր ու գերագոյն կատարելութիւն մը բերած է հիմա իր ստեղծագործութիւններուն: Հիմա բոլորովին աէրն է իր գեղեցկապիտութեան ու անոր իրագործման միջոցներուն: Ու Պոլսոյ իր բնակարանին մէջ զոր կը բաժնէր նկարիչ Փանոս Թէրլէմէզեանին հետ և որ պոստահայ մտաւորակութեան խումբ համար հայ արուեստի օճակ մըն էր զարձած, համերգներու պատրաստութեան բոլոր յոգնութիւններէն յետոյ, անգագրում իր աշխատանքներն են հայ երաժշտագիտութիւնը կառուցանելու, հիմնելի հայ երաժշտանոցի մը երբ գաղափարաբանական խարխիւս, իր աշակերտներուն հասնելու, հայ ֆօլքլորի և եկեղեցական երաժշտութիւնը նորագոյն և գեղեցկագոյն գործերով օժտելու: Կը սկսի նաև երաժշտութեան մեծ սեռերուն մէջ իր անձնական գործը բերելու աշխատանքներուն: «Անուշախի վրայ Օրնուայի մը պատրաստութեան:

Ու այս այսպէս՝ մինչև 1915-16ի ճակատագրական թուականը...

ԱՄԲՈՂՋ ԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԸ

Ի՞նչ եղաւ Կոմիտաս Վարդապետ իրր երաժիշտ: Մէկ կողմէ կայ ժողովրդական զգացումը որ Հայ երաժշտութեան ստեղծիչը, գոնէ վերստեղծիչը կը համարի զինքը. իր բերած երգերը պարզապէս իր անունովը կը կոչէ: «Կոմիտասի երգերո»: — Միւս ծայրին կը հանդիպինք մարդոց — յաճախ կովկասահայեր որ իրմէ իր առաջին փորձերը գիտեն միայն շատ անգամ, կամ ուրիշներու որ երաժշտութեան կէս հասկողներ են — և որոնք զինքը կը համարեն երգերու պարզ հաւաքիչ մը ու զաշխարհող մը լուկ:

Ճշմարիտ գնահատում մը իրր երաժիշտ մեծ Վարդապետ արժէքի պիտի պահանջէր աւելի ուշադիր ու խորացող քննութիւն մը իր գործին ու անձին:

Յայտնի է թէ երաժշտութեան արուեստը մեծ կալուած մը կը ներկայոյցնէ որուն մշակները բաղձատեսակ գործունէութիւններով կ'ընդունին: Կան երաժշտութեան տեսարանները, պատմաբաններն ու քննադատները որոնք արուեստին տեսութեամբ կը պարապին, անոր օրէնքները կ'որոնեն, անցեալ ու ներկայ ստեղծագործութիւնները կ'ուսու մնասիրեն ու կը գնահատեն: Կան երաժշտական գործերը ստեղծողները բուն իսկ. յօրինողները, compositeurs: Կան և անոնք որոնք ստեղծուած գործերը կը մեկնեն ու իրենց վարած նուագախումբերուն և երգչախումբերուն միջոցաւ կը գործադրեն զանոնք. երաժշտական վարիչները, chef d'orchestreի կը chef de chœur-երը: Կան վերաբեր ուղակի գործադրողները երաժշտական ստեղծագործութեան, նուագի ու երգի վարպետները, virtuosen-երը: Այս գնահատման գործունէութիւնները միեւնոյն արուեստին պատկանելով հասարակաց կարողութիւններ պահանջելով հանդերձ կ'ենթադրեն տակաւին իւրաքանչիւրին յոտուկ թէքնիքներ, ծանօթութիւններ և շնորհներ: Այնպէս որ յաճախ այս կալուածներէն մէկուն մէջ փայտող կրնայ անարժէք ըլլալ միւսներուն մէջ. ստեղծող մը, նոյնիսկ մեծ ստեղծող մը երաժշտական գործերու՝ կրնայ շատ քիչ բան գիտնալ երաժշտութեան պատմութեան կամ տեսարանութեան կամ բնաւ չըլլալ երգի կամ նուագի վարպետ մը. և փոխադարձաբար:

Արդ պէտք է նախ գիտել թէ Կոմիտաս Վարդապետ այս բոլորը եղաւ միանգամայն՝ Հայ երաժշտութեան համար: Այսինքն եղաւ ամբողջական, intégral երաժիշտ մը: Ու աւելցնել և ընդունել անմիջապէս թէ այդ բոլորը եղաւ իսկապէս ինքնատիպ խորունկ տաղանդով մը:

ՏԵՍՈՒՄԱՆԸ

Կոմիտաս Վարդապետ կը ներկայանայ նախ իրրև Հայ երաժշտութեան մեծ տեսարանը: Մանաւանդ Պեռլիինի մէջ իր և

բաժշտական ուսումը խորացնելէ վերջ իր մեծ մտահոգութիւնը եղաւ Հայ Երաժշտութեան յատուկ օրէնքներուն թափանցումը: Ու արդէն Պեռլինի իր տարիներուն կ'ըսկսի շարք մը գործերու որոնք ուսումնասիրութիւններ են հոյ կրօնական և աշխարհիկ երաժշտութեան մասին ու նաև հայոց հարեան ժողովուրդներու երաժշտութեան՝ — Պեռլինի Երաժշտանոցին ներկայացուցած իր ուսումնասիրութիւններուն մէկը քրտական հրգիտու մասին է:

Կոմիտաս Վարդապետի այս հմտական ու տեսարանական որոնումներուն արժէքը հասկնալու համար հարկ է գանձօք ըմբռնել իրենց առաջնորդող զաղափարին ու ոգիին մէջ որ կը տարբերի սովորական հմտութեան մը տունէ տուտղ սկզբունքներէն: Մեր զբաղանքութեան ու գանապան արուեստներուն մասին եղած բանասիրական ու հնարանական աշխատութիւնները շատ անգամ ամուլ եղած են, գործերուն բուն իսկ արուեստագիտական հոսկացողութեան և մեր նոր ստեղծագործութեան կարելիութիւններուն տեսակէտող, որովհետև անոնց մէջ ընդհանրապէս հմտութիւն կայ հմտութեան համար լոկ: Գործերու թուում, թուակարգութիւն, ժամանակագրական ճշգրտւմ, անոնց արտաքին ու նրութեան նկարագրութիւնը, անոնց մէջ տեսնուած օտար ազդեցութիւններու և տարբերու յայտնաբերում. ահա ինչ որ շատ անգամ ըրած են ու կ'ընեն մեր եւ նոյնիսկ ուրիշ ազգերու բանասէրներն ու հնարանները:

Բայց այս բոլորը եթէ կարեւորութիւն մը ունին, այդ կարեւորութիւնը արտագեղազփտական է. քաղաքական ու քաղաքակրթական պատմութեան տեսակէտով, ցեղաբանական ու լիզուակրտական տեսակէտով հ'արժէ միայն: Գործերու բուն իսկ արուեստագիտական հասկացումը, արժեւորումը ու մանաւանդ նոր ստեղծագործութեան աշխատանքը ոչինչ ունին սպասելիք այդ սմենէն: Այս վերջին տեսակէտներէն էականը այն չէ որ, օրինակի համար, գիտնալք թէ այդ գործերուն մէջ կան շատ մը բաներ օտարէն փոխ աւուտուած — աշխարհի մէջ չկայ արուեստի գործ մը որ ազդեցութիւններ կրած չլլայ, նրութեպէս սնած չըլլայ գանազան օտար տարբերէ:

Խնդիրը այն է թէ ինչպէս այդ բոլոր ինքնեկ կամ օտարամուտ տարբերէն էսպէս նոր ու ինքնատիպ ստեղծագործութիւն մըն է կատարուելի: Խնդիրը այդ իւրաքանչեք ու նորաստեղծող ուժին օրէնքները, նկարագրել, ոգին ի յայտ բերելն է: Այն ոգին որ իւրաքանչիւր իրաւցնէ ստեղծագործութեան խնդրութիւնն իսկ է եւ որո՞վ բան մը կ'արժէ այդ գործը հակառակ բոլոր փոխառութիւններուն եւ որո՞վ իւրապէս կարելի է հասկնալ այդ գործը: Այդ իսկութեան գիտը միւս կողմէ մեծ արժէք կրնայ ներկայացնել ազգային որուեստի նոր իրագործումներուն համար, որովհետև կենդանի աւանդութեան մը ինքնատիպ ոճին մէջ ճամբայ մը կը յուսնէ նոր ստեղծագործողներուն:

Կոմիտաս Վարդապետի երաժշտագիտական որոնումները այս ոգիով եւ ուղղութեամբ կատարուած են ու ասկէ կուզայ անհնգ անկշռելի կարեւորութիւնը:

Ըսի որ Հայ Երաժշտութեան հետ իր ուսումնասիրութիւններուն առարկայ ըրած է մեր հարեան ժողովուրդներուն՝ քիւրտուրուս, արաբներուն, պարսիկներուն, վրացիներուն եւ բիւզանդական երաժշտութիւնները եւս: Այս բանը կարող կ'ընէ զինքը անշուշտ մէկ կողմէ ի յայտ բերելու մերինին կրած ազդեցութիւնները, բայց մանաւանդ խորագոյնս հասկնալու և շնչտալու ինչ որ մեր արուեստին մէջ կայ էսպէս ինքնուրոյն և թրով մեր արուեստը կը հակազդուի միւսներուն: Այդ բոլոր երգերը մակերեսային լսողութեան մը համար պիտի չփոխուէին ու նոյնացուէին արեւելեան անորոշ պիտակին տակ: Բանի մը յիշէ եւ յօ՞՞՞ ու քանի մը երկարածիք կանչէ խափուելով օտարներ շատ անգամ այդպէս, կը տարուին նոյնացնելու հայ ժողովրդական երգը քրտականին հետ: Իսկական թափանցումը զօր կը կատարէ Կոմիտաս Վարդապետ այդ տարբեր երաժշտական Ֆօլքլօրներուն հաստատարպէս, կարող կ'ընէ զինքն բունելու եւ շնչտալու էական և սկզբնական ինքնուրոյնութիւնը հայ երգին այդ բոլոր միւսներուն դիմաց: Նոյն բանը նաև մեր կրօնական երաժշտութեան և ասորական ու բիւզանդական եկեղեցական երգին փոխարարեութեանց խնդրին մէջ:

Ու այս բոլորը կոտորուած են ոչ թէ լոկ հայ երաժշտութեան ինքն իր մէջ կասկացողութեան համար այլ նաև անոր արդիական վերամշակութեան և նոր ստեղծելի գործերուն ինքնատուութեան մտահոգութեամբը: — Որովհետև եւրոպական թեքնիքով նոր հայ երաժշտութիւն մշակելու գործին մէջ հայ երաժշտութեան ինքնուրոյն օրէնքներուն տգիտութիւնը անգոյն կամ պարզապէս եւրոպական բնւորութեամբ գործերու պիտի ուռնչորդէր հայ երաժիշտները: Եւ ընդհակառակը, ինչպէս կ'ամիտաստի ըլլայ կ'օրնական ըլլայ ժողովրդական երաժշտութեան դաշնատրման պարագան է այդ, հայ երաժշտութեան յատուկ օրէնքներուն եւ նկարագրին իրական ճանաչումը պիտի բերէր, հակառակ եւրոպական թեքնիքին գործածութեան, էտպէս ինքնատուից հայ ստեղծագործութիւններ, որոնք ասով իսկ ուստով միայն արդէն, եւրոպական արզիլ յառաջացեալ երաժշտական տրուեստի տեսակէտով ալ, եւրոպական ճաշակին համար այլ, նոր իրապէս շահեկան գործեր պիտի ըլլային:

Համոզուելու համար ասոր կը բաւէ բազատախն Հայ Պատարագի Կոմիտասեան և Եկմաբեան դաշնաւորութեանը:

Հայ երաժշտութեան տեսարանութեան նուիրուած Վարդապետին հրատարակած գործերը փոքրաթիւ են. այդ մասին իր կարծաբարզին երկասիրութիւններուն անաւարտ մնացին ու շատեր ծրագրային վիճակի մէջ միայն. այս՝ մեծ գծախտութիւն է անշուշտ հայ երաժշտութեան տեսարանութեան ու պատմագրութեան համար:

Բայց այդ փոքրաթիւ երկասիրութիւններուն մէջ և այն դասախօսութիւններուն ու հաղորդագրութիւններուն մէջ որ կուտար ինք այդ նւթերուն շուրջը, ի յայտ բերուած են արդէն հայ երաժշտութեան յատկանիշներուն եւ օրէնքներուն մասին ամենակարեւոր ճշմարտութիւններ: Վարդապետը ճշգրտ է արդէն մէկ քանին այն օրէնքներէն որոնցով հայ երաժշտութիւնը ինքնուրոյն բնոյթ մը կը ներկայացնէ բաղգատմամբ եւրոպական դասական երաժշտութեան մէկ կողմէ՝ և հարեւան ժողովուրդներու երաժշտութիւններուն միւս կողմէ:

Ունինք նախ հայ երաժշտութեան կըլնական (rythmique) ինքնատուից կասեացուածքի օրէնքը: Ծանօթ է թէ եւրոպական դասական երաժշտութիւնը շինուած է 2ի, 3ի, 4ի շափերուն վրայ, կանոնաւոր ու միօրինակ ընթացող եղանակներով: Երաժշտական նախադասութիւնը անոր մէջ, բաժնուած է քանի մը շատ անգամ հաւասար հատուածներու (ինչպէս քառակուսի կոչուած նախադասութեանց պարագային) և անոնց մէջ ալ բայի նախադասային զըլխաւոր շեշտէն միւսները միշտ հաւասար թուով ամանակներով կը վերագառնան: Ատկէ՝ այդ երաժշտութիւնը գրեւորութիւնը որ շափի իրարմէ հաւասարապէս հետև գիծերով կը բաժնէ երգին թաւալումը: Եթէ եւրոպական ձայնագրութեամբ ստիպուած ենք գրելու այսօր հայ երգերը, անոնց կիրարկուած այդ գրութիւնը պէտք չէ տանի մագի կարծեսը թէ այդ երգերը եւրոպականներուն կըռականութիւնը, շեշտաւորումը ունին: Այսպիսի սխալ մը անճանաչելի պիտի դարձնէր հայ երգը: Այս պատճառաւ իր հրատարակած երգերու առաջին հաւաքածոյին սկիզբը Վարդապետը կը զնէ կարեւոր ազգաբարութիւն մը ուր կ'ըսէ. «Հայ ժողովրդական երաժշտութեան մէջ շեշտն ու ամանակը՝ իրարուց անկախ են. ուստի այս երգերն ասելու է հենելով բառերին ու խաղերի վերայ դրուած նիշերին և ժէ թէ տրեւտեան երաժշտութեան շեշտական օրէնքներին» (*): Այս պատճառաւ դարձեալ իր Պատարագին մէջ Վարդապետը կը հրամարի նոյն իսկ յաճախ եւրոպական մեթոտին պահանջով շափի գիծերու գործածութենէն:

Այլապէս կենդանի է: ապտն ու պէպիտուն հայ երգին կըռական կառուցուածքը: Ան կը նմանի շատ աւելի յունական հին երաժշտութեան մէջ գոյութիւն ունեցող բայց յոյն բանաստեղծութեամբ միայն կիրարկուել և՛ ինչ մեղի հասած կըռական կանուտեան: Հայ երգին մէջ կան իբր անոր կըռական միութիւնները՝ երկար ու սուղ, շեշտուած եւ անշեշտ վանկերու տիպար խումբեր (temps-type), և այդ տիպար խումբերէն տարբեր տեսակներ միւսնալով կը կազմեն երաժշտական հասածը

Յե՛ս Հայ Քնար. էջ 4:

(mètre) և հատածներու միացմամբ երաժշտական նախագասութիւնը: Այսպէս կազմուած ամբողջներուն վերադարձը կ'ըստեղծէ կտորին կշռութեան ամբողջական ձեւը: և յառաջ կը բերէ կշռոյթային մթութեան զգացումը:

Այսպէս Պիկնէօլ երգին մէջ. (սուղ վանկերը կը նշանակենք ս նշանով, երկար վանկերը գծիկներով. շնչուածած ամանակները վրան դրուած շեշտով, ստորակէտները կը բաժնեն temps-typeերը և շեղ գրծերը հատածները):

ó - - , ս ս - - / ó - - , ս ս - -
 ենչու Պիկնէօր մը ար Պոլի պլ արլը գրտը
 ենչու Կա րո յիմ ա րաբ անտէ ու գեհի դուար

(2 անգամ)

ս ս ս - - ս , ս ս ս - - ս / ս ս ս - - ս , ս ս ս - -
 օրէկը կոնտէնսպօնը կոնտէրլէմ կոնտէպօնը կոնտէ
 ó - , ó - , ս - - / ó - , - - ս , ս - - ս
 գրկկոն գրկկոն գրկկոնտէ հապօն կօնտէ գրկկոնտէ
 եւայլն (2 անգամ)

Հին յունական կշռականութեան տեսակէն չէ՞ աս: կշռական այս կառուցուածքին քով եւրոպական դասական երաժշտութիւնը կշռական տեսակէտով տղայական պարզութեամբ մը շինուած կը ներկայանայ: Դրութիւնը հոս ըլլալով շատ աւելի բարդ անով հայ երգը բարդութեամբ եւրոպական դասականին կշռականօրէն աւելի կենդանի, եռանդուն, այլազանեալ ու շահեկան երևան կուգայ: Ասիկա մին է այն պատճառներէն որ հայ երգերու ունկընդորութիւնը մեծապէս հետաքրքրական կը զարմնէ եւրոպական նոր երաժշտութեան վարպետներուն, որոնք իրենք ալ դասական կշռականութեան կապուած միօրինակութենէն տժգոհ: յունականին, հետեւաբար և մերինին, տեսակէն կշռականութեան մը նախընտրութիւն կուտան իրենց գործերուն մէջ:

Կոմիտաս վարդապետի մշտական փառքը պիտի մնայ հայ երաժշտութեան կշռական կառուցուածքին այս օրէնքին դիտոր:

Բայց նոյնքան կարեւոր՝ հայ երգերու կշռականութեան մասին իր յայտ բերած միւս օրէնքը՝ հայ երգուածքին մէջ բառերու շեշտաւորումին վերաբերմամբ: Նախ կը գիտէ թէ բառերու և երգի յարաբերութեան մէջ բնազգաբար իրազօրո՞ւած կը գտնենք հայ երաժշտութեան կողմէ այն՝ ի՛նչ որ նորոգայի երգի, մասնաւորաբար

գութաներգութեան մեծագոյն վարպետները միայն յաջողած են ընելու, ինչպէս Վալինէօր, այսինքն ամբողջական պատշաճութիւն մը բառերու իմաստին և անով անոնց շեշտումին ու եղանակի երաժշտական իմաստին և անով անոր երաժշտական շեշտումին մէջ: Բանաստեղծական շեշտում եւ երաժշտական շեշտում գիրար կը ծածկեն հայ երգին մէջ մինչդեռ շատ եւրոպացի երաժիշտներ, նոյնիսկ մեծերէն, անհօգ են այդ մասին: Իսկ հայ բառերը, կը դիտէ կոմիտաս վարդապետ, նախնականօրէն շեշտուած են իրենց վերջը: Երբ վանկին վրայ. Չողովորդական երաժշտութիւնը կը յարգէ այդ բանը ոչ միայն կշռականօրէն շեշտելով այդ վանկը, այլ եղանակի ձայնելիէջլին մէջ այդ վանկին զննելով միշտ աւելի բարձր կամ զոնէ հաստար բարձրութեամբ ձայն մը բարդաւորմամբ անոր յաջորդող և հետեւող շեշտ չընդունող վերջին վանկին:

Կշռական այս օրէնքներու գիւտը հայ եղանակներու երգեցողութեան և նուազումին ռճին համար էական ցուցմունքներ կը բերէ որոնց վրայ կը հիմնէ վարդապետ իր երգիչու և երգիչու ուսուցանելու եղանակը:

Հայ երաժշտութեան մէջ ձայնելիէջլին ուսումնասիրութիւնը նոյնքան կարեւոր յայտնութիւններու առաջնորդած է վրնքը: Իր որոնումներէն կը հետեւի որ հայ երգերու ձայնելիէջլը կառուցուած է ոչ եւրոպական դասական երաժշտութեան գործածած երկու աւագ և կրտսիք (gammes majeure և mineure) ձայնաշարերուն վրայ (թէ և անոնք ալ կը գործածուին), ոչ ալ միւս կողմէ արարական-արեւելան ձայնաշարերուն, այլ ուրիշ աւելի բարձրութիւն ձայնաշարերու վրայ որոնք ինչ յունական երաժշտութեան տեսքաներու գործելու մէջ անուն ստացած են: Այսպէս հայ երգերը կառուցուած են փոխիզական, ենթափոխիզական, տրէտական, ենթատրէտական, լի տրական, ենթալիտական և այլն կոչուած ձայնաշարերուն վրայ: Այս պարագան իր կարգին կը զատորոշէ այս երգերու հնչականութիւնը թէ եւրոպականներէն և թէ արեւելեան-արարականներէն: Այս իրողութիւնը, մէկն է այն պատճառներէն որոնք մով հայ երգը արեւելեան քըն-

քշութիւն մը, արեւոտութիւն մը կրելով հանդերձ, մեղկ չէ բնաւ, արիական ոյժի և յստակութեան նկարագրով մըն ալ ու մանաւանդ կը հրապուրէ զմեզ:

Հայ երգերու հիմ գոգմոց ինքնութոյն ձայնաշարերու այս յայտնարիւրումը այս անգամ կոմիտաս Վարդապետի դաշնաւորման աշխատութիւնները առաջնորդող բազմաթիւ քննարկները կուտայ իրեն: Եւրոպական դաշնաւորման մէջ կը տիրէ գասական աւազ և կրտսեր ձայնաշարերէն սերող երբեակի (tierce) ներդաշնակութիւնը: Արդ հայ երգերը առ հասարակ այդ ձայնաշարերուն վրայ հիմնուած չլլալով աւագ կամ կրտսեր երբեակի գործածութիւնը պիտի եղծէր շատ անգամ եղանակներու ներդաշնակային իմաստը: Իր Պատարագին մէջ և մանաւանդ ժողովրդական երգերու իր վերջին դաշնաւորումներուն մէջ Վարդապետը կ'ըզուշնայ հետեւաբար, երեակներու գործածութենէն ու կը նախընտրէ քառեակի ու հնգեակի ներդաշնակութիւններ ու այս կուտայ, մանաւանդ եւրոպացիներուն համար, մանաւորաբար ինքնա-

տիպ հնչողութիւն մը իր խմբի գններուն: Կոմիտաս Վարդապետի երաժշտագիտական հետազոտութիւններուն այս արդիւնքները միւս և լուսաւոր հորիզոններ կը բանան Հայ ցեղի ոչ միայն երաժշտական կազմութեանը այլ և Հայ պատմական, ազգագրական անցեալի հասկոցողութեան տեսակէտով: Յայտնի կըլլայ որ հայոց ժողովրդական երաժշտութիւնը կուզայ ամենափոքր, նախաքրիստոնէական աւանդութենէ մը որ հայոց փոխզական-արիական ծագումին նոր ու արտասովոր փոստեր կը բերէ: Բարիլդի մէջ 1914 ին գումարուած երաժշտագիտական համաժողովին մասնակցող երաժշտութեան զիտունները մեծ յայտնութիւններու առջև գտած էին ինքզինքնին Վարդապետի հաղորդագրութեան մէջ առաջ բերուած իրողութիւններովը: Անոնց լոյսին տակ հայ երաժշտութիւնը կը ներկայանար որպէս այն թերեւ միակ արուեստը որ կ'ընտանւած էին յունական և արիական երաժշտութեան մասին կենդանի գաղափար մը տալու կոչուած էր: (Վերջը յայտրով) Ե. Ռ. Պէ՛րՊէ՛րԵԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Ե Ր Ո Ւ Ս Ե Ղ Է Մ Ի Կ Ո Ր Ծ Ե Ն Ո Ւ Մ Ը

ՀՐԵԱՆԵՐԸ ԻՆՁՈՒՄ ԵՒ ԻՆՁՊԷՍ ԿՈՐՄՅՈՒՅԻՆ ԻՐԵՆՑ ԱՆԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Պատմութեան մէջ ինչ ձևով, ինչ չափով է որ իրարու կ'ազդեն գաղափարները և իրականութիւնը, աշխարհայայտացները և տնտեսական անհրաժեշտութիւնները:

Արդեօք պատմութիւնը անընդհատ նորանոր գաղափարներու դարբացումը և անոնց իրագործումն է, արդեօք մարդկային կազմակերպութիւնները — համայնք, ժողովուրդ, պետութիւն —, ծագում առած են գաղափարներէ՞ և անոնց զարգացումէն, որ ըստ իր օրէնքներուն անկախ կը գործէ (*), թէ ոչ՞

(*) Հէկէլի՝ պատմութեան գաղափարաշտ տեսութիւնը:

արդիւնքն են ապրելու նիւթական պայմաններուն:

Արդեօք զաղաքական, բնկերային և մտաւորական կեանքը պայմանաւորուած է նիւթական կեանքի ձևէն. վերջապէս՝

մարդոց գիտակցութիւնն է որ կ'որոշէ բնկերութեան մէջ իր գոյութիւնը, թէ՛ այս վեցիկը կ'որոշէ եւ կ'սեղծէ գիտակցութիւնը:

ձիշդ է որ գաղափարներու և աշխարհայեացքներու կողքին և նոյնքան ակտիւ կերպով կը գործեն տնտեսական անհրաժեշտութիւնները, բայց արդեօք ի վերջոյ այս վերջիններն են որ կ'որոշեն երևոյթը, շէպքը (*):

(*) Տեսութիւնը Մարքսի՝ պատմութեան նիւթապաշտ բնութեամբն:

Ընդունինք որ մարդիկ իրենց պատմութիւնը իրենք կը չինեն, այդ պատմութիւնը կը չինեն ոչ թէ իրենց կամօքը, նախագծուած յատկազօտով և ծրագրով, այլ իրարու հակադրել, իրար խաչմտիկ յարզ ձգտումներու փոխաբերութիւններով, որոնց վրայ նուազ չէ էութիւնով տնտեսական ձգտումներու դիրքը:

Միւս կողմէն սակայն պատմութիւնը պայքարն է ցեղերու, ժողովուրդներու և անօր խորհրդաւոր շարքերէն բխող աշխարհայայտացքներու, որոնք ցեղը՝ ցեղին, մշակոյթը՝ մշակոյթին, հասարքը՝ հասարքին դէմ կը հանեն:

Ընդունինք որ ցեղային որով մշակոյթ, որով ստեղծագործութիւն, որով ոգի՝ կը պատկանին որով ցեղերու: Ժողովուրդներու հոգեկան և մտքի արժէքները տեսակ մը ընազանցական գերագոյն արմատի վրայ հիմնուած են, անոնք ցեղերու կեանքը պահպանող, անոնք գոյութիւնը ապահովող նշանաբութիւններ կը պարունակեն: Այս կէտը կարեւոր է հրէական պատմութեան ուսումնասիրութեան համար:

Այս տեսակէտով քննուած՝ հրեայ անկախութեան կորուստի պայքարները պատմութեան զննութեան համար ամենէն յատկանշական շրջաններն են:

Այդ պայքարներուն մէջ է որ հրեայ ժողովուրդին պետական-կրօնական աշխարհայայտացքն զլիստոր գործօնը, զայն վարող ուժը կը դառնայ, որ ի վերջոյ կը փրկուի չեղովմէական աշխարհակալութեան զարնուելով:

Ի՞նչ է այդ աշխարհայայտացքի էութիւնը, որ նախատարիք կը դառնայ շրեայ ժողովուրդին և անոր պատմութեան մէջ գոյութիւնը կը պայմանաւորէ:

Առանց այլ և այլ կարելի է ըսել որ հրեաներու պատմութիւնը՝ պատմութիւնն է իրենց կրօնական աշխարհայայտացքի: Ոչ մէկ ժողովուրդի մէջ կրօնը, պետութիւն և ժողովուրդ այնքան իրար ծածկող եղբեր կապած են, որքան հրեաներու մէջ:

Հրեաները խստակամ միատուածաններ են, կը հաւատան աշխարհը ստեղծող և կառավարող, բարոյական օրէնքները դնող միակ Աստուծոյ մը, որ մեծապէս հաւատքը հաստատած է: Լրեաներու կրօնքը հիմնած են մարգարէները, աստուածային ներշնչութով: Ե՛տօրին մարգարէներու միջոցաւ խոստացած է Մեսիային գալուստը, որ օր մը զաւով պիտի հաստատէ խաղաղութեան և արդարութեան թագաւորութիւնը:

Հրէական հաւատքը ամենահիմնական գիծը այն է՝ որ անոնք կը կարծեն ըլլալ Աստուծոյ քնքար ձողովուրդը, Աստուծոյ միայն Մովսէսի եւ ընցած է, իրարչելի ժողովուրդէն պիտի ծնի Մեսիան և հաստատէ աստուածային ու յաւիտեանական թագաւորութիւնը:

Հաւատքի այս ուժն է որ հրեայ ժողովուրդի գոյութիւնը կը կապէ աշխարհի ստեղծագործութիւնէն մինչև անոր վախճանը: Յաւիտեանականութեան այս հաւատքը մինչև այսօր ամէն հրեան այի մէջ սպրդող գիտակցութիւն դարձած է,

զայն զարբերու մէջէն առաջնորդած է, անխոցելի և անխորտակելի զարճուցած է զայն:

Մովսէսական Օրէնքը ամփոփուած է հրէական Աստուածաշունչի (Թորա) հինգ մատնաներու մէջ, այս օրէնքները իրարչելի ժողովուրդին համար ի գորու եղող քաղաքական-պետական օրէնքներն եղած են:

Քալմուտը, Նոյնպէս հրէական հոգեւոր մատնան մը, գրուած Աստուածաշունչէն յետոյ, կը բացատրէ մովսէսական օրէնքներու գործադրութիւնը և կը պատմէ յետ-աստուածաշունչեան դէպքեր: Այսպէս հրեայ գոյութեան հաջքը ուղղակի կապուած է շրեայ կրօնական աշխարհայայտացքի հետ: շրեայ ստեղծագործութիւն, հրեայ մշակոյթ և հրեայ պատմութիւն հայեարացուն են այդ աշխարհայայտացքի: Անոնք, սկսած իրենց հին նահապետական կեանքէն, մինչև քաղաքական անկախութեան կռիւները, վարուած ու տարուած են այդ աշխարհայայտացքէն:

Երեսուդէմի կործանումը, շրեաներու աքսորը, ուրիշ քաներ չէին այլ կատարուր Մարգարէութիւններու, Յաւիտեանական սահմանուած անօրինուած:

Եթէ այս նախատարապաշտ հաւատքը կրօնատարեր եղած է շրեանութեան համար, զանոնք զարճուցած է կրաւորական, միւս կողմէն անպահպանած է հրէութիւնը աշխարհի խորխորանի մէջ, Աստուծոյ ընտրույ յաւիտեանական ժողովուրդը ըլլալու հաւատքը, զանոնք այսօր կը զարնէ իրենց հայրերու Աւետեաց երկիրը: Ատիկա սպացոյցն է հաւատքի ուժին, որու մասին կ'արժէ ասաննին կրտսնէր գրել: Կրօնական աշխարհայայտացքէն ծնած հաւատքը կը դառնայ ժողովուրդը պահպանող ուժ, նշանաբութիւն մը, զոր կարեւոր է նշել հրեայ պատմութեան համար:

Այս հաւատքին համաձայն Երեսուդէմի կործանումը ոչ թէ Թշնամիին դերակշիռ ուժերու յաղթանակէն արդիւնք էր, այլ Մարգարէութեան կատարումին, զարեր առաջ գուշակուած, իրենց գործած մեղքերուն համար:

Այդ յայնցանքներուն պատճառաւ է որ խախտած է հրեայ պետութեան գոյութեան հիմքը: Մարգարէ մը եղած է. «Մեր մեղքերուն համար մեր երկրէն վտարուեցանք»:

Որո՞նք են մարգարէները, ի՞նչ է անոնց դերը հրեայ պատմութեան մէջ, ի՞նչպէս կարողացեր են անոնք ճշնչել հրեայ պատմութիւնը և վարել հրեայ քաղաքական-պետական կեանքը, խառնուել պետական գործերու և հրեայ պատմութեան տակ իրենց դրոյմը:

Մարգարէները անձեր էին, հոգեկան զօրաւոր յատկութիւններ և կարողութիւններ ունեցող, Աստուծոյ զրկուած, որոնք կը քարոզէին նշմարիտ հաւատքը, կը վերանորոգէին օրէնքներէն, պատրիստեր և ապաշխարութիւններ կը ասնանէին ժողովուրդին, երբ անոնք գայիակէին, կը զուշակէին զալիք դէպքերը, ու վերջապէս կը մխլթարէին ժողովուրդը Մեսիայի գալուստեան խոստումով:

Անսք միջնորդներ էին Աստուծոյ և ժողո-

վերջին միջև: Հրեայ պատմութիւնը Մարգարէ-
ներու պատմութիւնը եղած է, հրեայ կրօնքը՝
մարգարէներու կրօնքը:

Եթէ հրեաները կուպաշտութեան են յարած,
մարգարէները զանոնք վերադարձուցած են հըշ-
մարիա հաստաքին, պատիճներով սպառնացած
են ժողովուրդին, ինչպէս մեծ մարգարէն, Մովս-
էսը: Կարելի է ըսել որ հրեայ ժողովուրդը հա-
ւատաքի ժողովուրդ մ'է: (Մովսէսական, ոչ թէ
ազգային ժողովուրդ մը):

Մարգարէներու մէջ կան գործի մարգարէներ,
որոնք թագաւորներ զան բարձրացուցած են, հը-
րաշքներ գործած, պատգամներ արձակած, կան
և խօսի, Բաղդի մարգարէներ, որոնք զուշակած
են ապագան, նախատեսած են զէշ օրերը (Եսայի,
Երեմիա, Եղեկիէլ):

Մինչև այսօր Հրեութիւնը, նոյնիսկ հրեայ
ժամանակակից ստեղծագործութիւնը զեռ չէ ձեռ-
բաղատուած մարգարէներու միտտիկ ազդեցու-
թեանէն (*):



Քանի որ մարգարէները նախատեսած էին
Երուսաղէմի կործանումը, կրօնական հրեան ա-
տելութիւն չունէր թշնամիին դէմ, որովհետեւ
թշնամին նախանշանութեան վճիռը գործադրած
էր: (Չկայ Յիսուս առանց Յուզայի):

Երուսաղէմի կործանումի յիշատակը կը կա-
տարեն Հրեաները ամէն տարի, հրեական ամ ամ-
սի իննին (Թիշա պէ ամ), այդ օրուան կրօնա-
ւորները հրգեբուռ մէջ հրեաները թշնամիին դէմ
վրէժի զգացում չեն արտայայտեր, այլ կ'ապաշ-
խարեն և կուլան: Թիշա պէ ամի գիշերի անաղա-
պալաո հրեաները կը նստին ցած աթոռակներու
վրայ, ամէն մէկը իր ձեռքին մէջ մտ մը վառած,
կը կարգան Երուսաղէմի կործանումին պատմու-
թիւնը և կուլան կորուսած Հայրենիքին վրայ:

Երուսաղէմի մէջ, նոյն օրը, հրեաները տա-
նարին պատին առջև կը կանգնին, կ'աղօթեն և
կուլան, որ վերջ գտնէ իրենց քաղաքը: Ատիկա
ապացոյցն է անոնց պատմութեան և հաստաքին
սերտ առնչութեան: Քանի որ Երուսաղէմի կոր-
ծանումը ենովայի կողմէն էր, իրենց գործած
յանցանքներուն համար, ապա ուրեմն ապաշխա-
րութիւնը զիրենք պիտի վերաբարձնէ կորուս-
եալ Հայրենիքը: Ատիկա հաստաքի ուժին ամե-
նէն վրած ապացոյցն է, այսպէս պէտ է լիսնել
Հրեայ ժողովուրդի զիմացկունութիւնը:

Եթիշա պէ ամի կէս գիշերին հրեշտակներ
սուդի հաղուստ կը հագնին, զանոնք կը ծածկեն
հողով: Յաւիտեականը, օրհնեալ ըլլալ անոր ա-
նուհը, նստած տեղէն կը շըջէ, կը մարէ աստ-
ղերը, որոնք իր առջևն են, սուգ կը պահէ իս-

րայէլի ժողովուրդին և երկրին աւերումին հա-
մար: Եւ իր արտասուքները մեծ բաժակի մը
մէջ կը հոսին, երբ այս բանակը լեցուի աստուա-
ծային արտասուքով, այն ատեն վերջ պիտի գտնէ
իտրայէլի աքսորը (*):

Ի՛նչ տպաւորիչ է պատկերը, իտրայէլի Աս-
տուածը կը սգայ Երուսաղէմի կործանումին հա-
մար, Աստուած և իր ժողովուրդը կը սգան աւե-
րումը, կ'ապաշխարեն, որպէսզի վերջ գտնէ Աք-
սորը:

Քանի որ իրենց յանցանքին համար կործա-
նեցաւ Երուսաղէմը, ուրեմն պէտք է ապաշխա-
րէին ու սգային անոր կործանումը: Սուրբ խրատը
եղաւ իրեայ ժողովուրդի Միտրթեան, իմանալու հառու-
ցումի, ինչ որ քանդուած էր, վերայինելու, երբ
ոնէ ատեն, ոնէ միջոցաւ կարելի ըլլար:

Այդ Սուրբն է որ Հրեութիւնը ամենէն ետը
կապիրով իրարու կը կապէ: Թիշա պէ ամի եր-
գերը, այսօրուան Պաղեստին դառնալու իրակա-
նութենէն շատ առաջ կը պարուսակէին այդ իը-
թանը, վերադարձի յոյս կը ներշնչէին ու կը մը-
խիթարէին Հրեայ ժողովուրդը (Սուրբ յաշիբաղը
չարաթը կը կուլուի Միթիթարութեան շարաթ):

Երուսաղէմ առաջին անգամ կործանուեցաւ
586 Ք. Ա., Բաբելոնի Նաբոլեզդոնոսը Բ. ար-
քային կողմէ: Թարած՝ Երուսաղէմի կործանու-
մին պատահաւ ցոյց կուտայ կուպաշտութիւնը,
արեան մեղքը և պանտութիւնը:

Երկրորդ կործանումը կատարուեցաւ Տիտոսի
ձեռքով, 70 Ք. Վ., որ քաղաքը կործանեց և
արդիւից այնպէս ընկաւութիւն հաստատով Անիլի
եղեբական պայմաններու տակ, նոյն հռովմէացի-
ները (146 Ք. Ա.) կործանած էին ուրիշ սեմական
ժողովուրդի մը մեծ քաղաքը, կարթագոնէն: Սե-
մական այս երկու ժողովուրդներու վնասումը
հռովմէական ուժերէ, մտածել կուտայ ինձ ժո-
ղովուրդներու հողիին մէջ պահուած ստելութեան
մը յայտնութիւնը հանդէպ ուրիշ ժողովուրդի մը,
այն ինչ որ այսօր կը կուլուի ցեղային հողիի
յայտնութիւն: Նոյն հռովմը, հակառակ իր բազ-
մաթիւ արշաւանքներուն, չի կործանեց Հայաս-
տանը ու Պարթևաստանը: Այս խորհրդածութիւ-
նը մեզ տեսները կը տանի, մեզ մեր նիւթէն
կը շեղեցնէ:

Նոյնպէս քրիստոնէութեան յայտնութիւնը և
տարածումը հռովմէական երկիւրներու մէջ, այլ
կերպ զիտուած, շարժում մ'էր Հռովմէական աշ-
խարհակալութեան դէմ, հրեաներու կողմէ ստեղ-
ծուած ու քարոզուած, տապալելու համար անոնց
բիրտ տիրապետութիւնը: Այն իրողութիւնը որ
հռովմի հրեական սինակոզը արքամագրած են հը-
րեաները՝ քրիստոնէաներուն, հաստատել կուտայ
այդ համոզումը:

Պողոս առաքեալի Թուգթերուն մէջ առ Գա-
ղատացիս, կը գրէ. «այլեւս չկայ խիտր ո՛չ
հրեայի, ո՛չ յոյի, ո՛չ տերտը, ո՛չ ծառայի, ո՛չ
անն և ո՛չ կնոջ, այլ բոլորը հաւասար էք ի Յի-
սուս Քրիստոս» (Պաղ. Գ. 28):

(*) Աշխատանքիս վերջը Քարգմանաբար կու
տամ մէկ քանի հրեայ բանաստեղծութիւններու
նմայշներ, ցոյց տալու համար թէ ինչպէս խոր ազ-
դեցութիւն է ունեցած Մարգարէներու ապրումը
հրեայ ստեղծագործութիւններու վրայ:

(*) Սիճեկեա III

3

Մատթեոս Ժ. 34-36 հատուածի մէջ կը գրէ. «Եւտք չէ կարծէք որ եկած եմ խաղաղութիւն ինչոր աշխարհի վրայ: Ինչ որ եկած խաղաղութիւններ աւետաւու ալ սուրբ, որովհետեւ եկած եմ մարդիկ իրենց հայրերուն դէմ, աղչիկները իրենց մայրերուն, հարսները իրենց կեսորհներուն դէմ գրգռելու: Մարդոց թնամիները իրենց կես մէկ տան մէջ բնակողները պիտի ըլլան»:

Ասիկայ կը նշանակէ կործանումը հռովմէական կարգ ու սարքին, անոր պետական-աղիոսապետական սկզբունքներուն, այլ խօսքով կործանումը Հռովմի աշխարհակալութեան, անոր փոխարէն հաւատարմեան, սիրոյ և եղբայրութեան կառուցումը:

Ազգաբն ջրհատողութիւնը փշրեց Հռովմի կայսրութիւնը, անոր կայսրերը իրենց անբարտաւան հակամտերը խոնարհեցուցին խաչին առջև:



Երեսուսդէմի և հռովմի միջև առաջին շփումը տեղի ունեցաւ Մակարայեցիներու իշխանութեան օրով: Մարգարէները խորհուրդ տուան և զգուշացուցած էին հրեաները չխառնուիլ աշխարհի քաղաքականութեան. հակառակ այդ խորհուրդին Մակարայեցիները Հռովմ դեպակա շքրկեցին և անոր զանակցութիւնը խնդրեցին. ասիկայ մեղանշում էր մարգարէներու պատուէրին դէմ և ըստ կրօնապետներու, պէտք էր կեանքս քրէր հրեայ ժողովուրդը:

Գահին թեկնածու Մակարայեցիներ չի կարենալով համաձայնիլ իրարու հետ Հռովմի իրաւարարութեան դիմացին (63 Ք. Ա.) Պոմպոնոս եկաւ Երուսաղէմ և Պաղեստինը կցեց Հռովմէական պետութեան, իբրեւան սահմանութիւնը իրաւապէս վերէ գրած էր:

Հռովմ իր ղէմը պայքարող բանակ մը չուտաւ, այլ ներքին վէճերէն քայքայուած ժողովուրդ մը, զոր բաւանց մեծ ճիգի իր երկրին միացուցւոյ: Իր շերտովէտ: Հռովմի օգնութեամբ, Մակարայեցիներու զանը բարձրացաւ, հրեաները իրենց ներքին գործերու մէջ անկախ էին գետ. (37 Ք. Ա.): Հռովմ շրեաներուն թողած էր Պոմպոնոս կրօնական Դատարանը, Սինեդրիսը, հրեաներու Մերոց ժողովը, որուն նախագահը հրեայ քանապագետն էր:

Այս ժողովի անդամները երկու հոսանքներու կը պատկանէին, Սաղակեցիներ և Փարիսեցիներ, որոնք իրարու դէմ պայքարի մէջ էին: Սաղակեցիներու պետն էր շերտովէտ: Այս վիճակը շարունակեց մինչև Երուսաղէմի կործանումը:

Հռովմէական գրաւումի այս շրջանին անպակաս էին Գալիլեան հրեաներու և հռովմէական գաղութին միջև: Հռովմի իշխանաւորները (Պրօկուրատոր), կռիւմած հռովմէական բանակի ուսին: Կամայականութեամբ և իրականութեամբ կը կառավարէին Պաղեստինը:

Միջազգայնացումն պատճառ կուտային յաճախ Պաղեստինի հռովմէական և յունական գաղութները: Հռովմէական իշխանութիւնը այս վերջիններուն կողմը կը բռնէր:

Տնտեսական իրողութիւններ փութացուցին ղէպքերը: Հռովմի բանակին ծախսերը տարուէ տարի աւելցուցին հրեայ ժողովուրդի թշուառութիւնը, տուրքերը կը կնդեքէին խեղճ ժողովուրդը, աշխատութեան և անթութեան մնան ծայրայեղ հոսանքներ, որոնք զապտի գործունէութիւնը և տէրօրը ընդունեցին իբրև միջոց պայքարի:

Այս հոսանքները կետցնուէր զօրացան, որքան Հռովմի անարկապետութիւնը ճնշիլ զարձաւ, այդ ճնշումները ազդեցին հրեայ երևակայապաշտ և մոլեռանդ ժողովուրդին վրայ, միտքը հակաազգայնացուցութեամբ մը անոնք կը հաւատային Մեսիայի գալուստին, որ մօտ առնէն պիտի գաք ու փրկէր Հրեաները Հռովմի լուծէն:

Ան այս միջնորդան մէջ և այս շրջաններուն է որ երևան եկաւ Մեսիան, աւելի ճիշդ Մեսիական շարժումը, որ Քրիստոսի յայտնութիւնով՝ երկրի զուրս ելլալով, տարածուեցաւ Փոքր Ասիոյ և Հռովմի մէջ:

Մեսիականները պայքարը կետացուցին քաղաքական գետնէն, Հռովմի դէմ պայքարը վերածեցին զաղափարական պայքարի, իբրև Զարին դէմ միղած կրօնական պայքար:

Սաղակեցիները ներկայացուցիչներն էին երկրին առաջնակարգ և կրօնական գաւին, երբ երկրին իշխանութիւնը Մակարայեցիներու ձեռքն էր, Սաղակեցիները պաշտպաններն էին իշխանութեան և կուսակից՝ պետութեան ուժեղացումին:

Մակարայեցիներու անհումմէն յետոյ, իրենց պետը ունեցող շերտովէտ, Սաղակեցիները զարձաւ Հռովմի գերիշխանութիւնն անչցուցներու հոսանքը: շերտովէտ Հռովմի հաւանութեամբ տիրացած էր իշխանութեան: Ասոնք իրենց ընկերային և քաղաքական դիրքին բերումով շատագոյններ էին հռովմէական մշակոյթին:

Փարիսեցիները ուղղափառներ էին, կրօնական աշխարհահայեացքը վեր բռնող, կուսակից՝ կրօնք սկզբունքը քաղաքական կեանք մէջ ներմուծելու: Կը շնային հրեական մշակութային ներքին անկախութիւնը զօրացնել և ծաւալել:

Վերջերը, սառնցիլ մաս մը միասնալի Սաղակեցիներու հետ կազմեցին նոր կուսակցութիւն մը, Չիլօթներու հոսանքը, որոնք ժամանակի ընթացքին զարձան հրեական անկախութեան և պատերազմի կուսակից: Ասոնք քաղաքական կեանքը կը շփոթէին կրօնական կեանքին հետ, ստոր համար անկախութեան կուրճ՝ կրօնական Սուրբ կուր համարէին:

Փարիսեցիներու միւս մասը կուսակից էր Հռովմի հետ հաշտ քաղաքականութեան, սառնք արտաքին հակառակ վրայ չափաւոր քաղաքականութիւն կը վարէին, որքան առն որ Հռովմ չէր խանգարեր Հրեաներու ներքին, կրօնական կեանքը և օրէնքները: Փարիսեցիներու համար Հրեայ համայնքը, անոր կրօնական կազմակերպութիւնները, հրեայ պետութիւնը կը ներկայացնէին:

Փարիզ

Պ. ՄԻՆԻՔԵԱՆՑ

(Վերջը յարողով)

հնահատակուած, առաջինը՝ Տէր Զօրի բանտին նկուղիներուն մէջ ծարաւահինէ, երկրորդը՝ Քօջաւանէն Սեբաստիա համարու վրայ գնդակահար, երրորդը՝ Խարբերէն Միլիգիտք տափաստաններուն մէջ մօրթնակներու: Ձեռք գիտելու թէ ի՞նչ պայմաններու մէջ է որ տեղի ունեցած է իր մահը: Եթէ վերև պահարկուած իր սկաբուրթեան մէկ նուպային հետևանքն իսկ եղած լինի ան, նկատի ունենալով Ֆիլիպիանայի այդպիսի վիճակի մը մէջ, այն եզանակին, Հայաստանն ու էջմիածինը տեսնելու համար ինչպիսիք այդ կարգի շարահանջութեան մը ենթարկելու լօժաբանութիւնը, կը տարուիմ մտածելու թէ նահատակութեան մտահոգ բան մը կայ արդէն ասոր մէջ ալ:

Արմաշէ մեկնելէն ետքը, 1906էն մինչև 1930, ժողովրդային հովուութեան պաշտօններ վարեց Մերսին, Ատանա և Հալէպ՝ իբր Առաջնորդ՝ եօթը տարիներ, և Պոսդոն, Ամերիկա, իբր Հոգևոր Հովիւ՝ 17 տարիներ: Ամէն տեղ, իբրև իր գոչումին հաւատարիմ հոգևորական, խնդի մտօք կատարեց միշտ իր պարտականութիւնները, որտանց սիրելով իր եկեղեցեցական խնամքին յանձնուած ժողովուրդը, և անխտիր սիրուելով ամէնքէն: Աժան ժողովրդականութեան մարդը չնշտա երբեք, և չուզեց բնաւ լինել այդպիսի մէկը: Անձ մը, որուն նկարագրին իսպառ անձանօթ էր մնացած երկկողմանի և սողակող ջարդաքակտութեան գիծը, չէր կրնար ախօբիլ խնդներու՝ միայն յատուկ այդ հոգեվիճակէն, բայց, պէտք է խոստովանիլ, որ մը օրանց չգալովեցաւ նաև դէպի ամբոխայանութիւն, ուր՝ գործիչները, հոգևորական կամ ոչ, երբեմն ազամայ կը տարուին իրենցներէն, և երբեմն իրենք իսկ կը գահավիժեն զանոց հոն, հասարակութեան կեանքն ու պատիւը անել գայնակերու մէջ խրելէ վերջ, իրենք ևս վերջնական համար անօր մէջ: Այս պատճառաւ, ամէնքը, իր արքեպիսկոպոստը՝ գորովանք միայն ունեցան իր մասին, և հակառակորդները, զորս չէր կրնար չունենել իրենին պէս ազդով մտք մը, յարգանք տածելցին միշտ հանդէպ իրեն: — Ուրիշ կողմ մը, զոր անկարելի է չտեսնել իր վրայ, լուրջ և աշխատասէր մտաւորական իր առաւելութիւնէն էր: Հասարային սուպարէզին մէջ չմտցաւ բնաւ գիրքն ու գրիչը, իմացական գարգացումի գործը, նասարակական կեանքի թահուրահին մէջ սրտին ամենէն մաքուր սփոփանք բերող այդ զբաղանքը: Ամբոխայի իր հովուութեան միջոցին, ժամանակ գտաւ, միջոցներ հնարաւորեց, կետեկելու համար ամերիկեան եկեղեցիաբանական գոյէնի մը համայնարանական ընթացքին, զոր աւարտք մեծ յալուչութեամբ, իբրև մտայն և յառաջդէմ ուսանող՝ գոյխտարին արժանանալով իր ուսուցիչներուն:

Փորձառութեան և զարգացումի շրջք զպրօններուն մէջ ետիմ՝ հասած էր հոգևով, եբր 48 տարեկանին Անթիպոս փոխադրուեցաւ իբրև Վերատեսուի Կիլիկիան Դպրեմանքին: Ընդէ է թէ այդ ստեղծուած վրայ պահելխտած Հաստատութեան, Կաթողիկոսարանին և Դպրատնոցին մտնեցամայն, կարճակերպութեան պատիւը ամբողջովին կը պատկանի Բարդէն Վեհին: Բայց հշմարիտ է նաև թէ ինք Շահէ՝ էր Հաստատութեան իրթական հոգին, որ, իբրև բարեխիղճ ուսուցիչ՝ ոգևորեց, և իբրև Տեսուչ՝ իմաստութեամբ վարեց գործը, և արդիւնաւորեց զայն մեծ յալուչութեամբ: լինեակ մը իր ստանքը, որոնք մեծ մտք այժմ արտաքին կեանքը ընտրած են և մէկ մտաք կը մնան ներքը, զայդ կը վկայեն անվերապահօրէն: Այդ աւազուտին վրայ, աշխարհի ամէն ազդեցութեանց դէմ անսպարիտ՝ անպատասպար կանգնած այդ յարեկուն մէջ հոգևորական իրթութեան ձեռնարկը դժուար թէ կարեւոր յալուչի ասանց իր խելացի մտքին և սիրելի նկարագրին: Անոր համար որ էր պիտ չունէր իր բերբրանքը, եբր, առաջին հնչամեակի լրումին, երկինք Կ'օրնէր երկու վեհերուն և իր թափած քրտինքը՝ հինգ ուրարներով և երկու վեղարներով նորէն փթթեցնելով Շնորհալիններու և Համբոնացիներու շունչով անցնալին մէջ այնքան կենդանացած, բայց ժամանակին և տխուր հանգամանքներու դժգոհութեան ներքա ստեղծ ի վեր կրողացած հոգևոր անդատարան:

Իբրև միտք և սիրտի մարդ հաւատարակեալ, գրչի և բնի սրժանաւոր մշակ մը եղաւ ան: Բիչ գրեց, կամ գէթ թէլ անգամ հրատարակեց. բայց ինչ որ գրեց՝ հոգևով և բարձր մտածութեամբ գրեց միշտ: Բայց աշխատութեան վերջին շրջանին ըրած իր փոքրիկ ուսուցիչարարութիւններէն, որոնք կը գնահատուէին շարունակ, իբրև աւարտաւոր գրեց սերկուր Քուսթանյաց խնդրուն և յետոյ Սաղմոնի շմատարութեան գրքին: Վրայ երկու ուսուցիչարարութիւններ, մին՝ աստուածաբանական և միւրը փիլիսոփայական, երկուքն ալ հրատարակուած շէրայ կրօնախնդրութիւն մէջ, և լաւագոյնս գնահատուած, իրենց ժամանակին, հոգեկոյս Օրմանեան և Դուրեան սորբազաններէ: Գիտեմք նաև թէ Անթիպոսի իր համայնարանական ընթացքին իբրև թէլ գրած է շէլա և Անկիլիքան կամ Եկեղեցիաբանական Եկեղեցիներու Զուգակիլու կամ մասուր տխուրոտով ուսուցիչարարութիւն մը: Տեսած ենք նաև Անթիպոսի ժառանգարացին համար իր պատրաստած Առտուածաբանութիւնը և Հայ Եկեղեցեցոյ պատմութեան և Հայ Մատենադարանութեան զաստիսութեանց առթիւ գրածները: զորս ազահովաքար պիտի կարենար հրատարակելի լինակի մը վերածել, եթէ ժամանակը չպակուէր իրեն: Այս ամէնուն վրայ աւելցնելով իր կարգ մը քարոզները, լայն շունչով և հոգեկեց վերջնութեամբ կատարուած այդ փոքրիկ ընդլայնումները, և մէկ քան նին այն բանախօսութիւններէն՝ որոնցմէ ամենէն զմայլելիներէն մին էր 1500 ամեակի առթիւ Պէյրութի մէջ իր խօսածը, կարելի պիտի լինէր ունենալ արժէքաւոր հատք մը, իսկապէս պատուաբեր իր անունն և յիշատակն...

Իր յիշատակին ... բայց ի՞նչ, այսչափ կանոն միթէ, հոգեհարազատ իմ, այսչափ շունչով սիրտի ստիպուած լինելիք օւրեմն խորհիլ քու յիշատակիդ մասին, եբր ամէն օք որ նանչցած էր զքեզ՝ կը մտածէր այն կարելիութեանց նկատմամբ, որոնք մէջ կը փափաքէինք որ աւելի յորդ

արգիւնաւորութեամբ շարունակէր զուն պողարերէն թու կեանքը ու կարողութիւնները: Բան մը կայ կարծեալ այս աշխարհին մէջ, որ կը կեցնէ միշտ ինչ որ մեզի կը թուի լաւագոյն և բարի. ա՛յն, որպէս խոր են անզանդները՝ զորս ծածկող այլքներուն հետ անդադար կը տարուբերի մարդ-վշտակերէր թու անունիդ առջև զմեզ խառնովոյ այսպիսի մութ մտածումի մը համար: Կը հաւատամ թէ վերջին այն պահուն՝ ուր նայուածքը կը փակէր այս կեանքի ստուերներուն, բանալու հա-մար զայն մեծ լոյսին, չըմենբրդ վերջին անգամ մըն ալ շարժեց ահբերանական խօսքը: Վեղցին կամք քո, զոր նշանաբանն ըրած էր թու կեանքիդ, նոյն մտածումն է որ կը լեցնէ հիմակ մեր խորհուրդը, մինչ պահ մը մոռցած կեանքին ներքև զարանած խորութիւնները, կը նայինք զայն նովանաւորող բարձրութիւններուն մանաւանդ: Կը հաւատանք թէ գուարթի հոգեով պիտի ելլեա Յաւտեանականին առջև, զի թու կեանքը Անոր քեզ շնորհած քանքարներուն շահաւորում միայն եպաւ երկրի վրայ: Այս մտածութիւնը միայն կը մխիթարէ զմեզ:

Օրհնութիւն թու յիշատակիդ:

27 նոյ. 1935

Թ.

ՄԱՅՐ ԱՔՈՒՈՅ ՍՐԲԱՀԱՆ ՆՈՒԻՐԱԿԸ Ս. ԱՔՈՒՈՅ ՄԷՋ

Տ. Գարեգին Ս. Արքեպիսկոպոս Երուսաղէմ ժամանեղէն ի վեր նուիրուած է և և և և ան- զաղբում աշխատանքի իր պաշտօնին պարտա- կանութիւններէն զուրս, օրուսն ամենամեծ մա- սը կ'անցնէ ձեռագրաց քննութեամբ և մանրա- նկարչական ուսումնասիրութեամբ: — Ե. Սրբազ- նութիւնը հիփ գանգամ բանաստեղծ պատրիար- քարանի մեծ զանդիճին մէջ, ի ներկայութեան Ս. Գատրիարք շօր, պատ. Միաբանութեան և ուսանողութեան: Առաջին երկու անգամներուն խօսեցաւ կրօնքի և արուեստի յարաբերութեանց վրայ ընդհանուր կերպով, նախաքրիտոնեական հին ազգաց կեանքէն քաղելով իր պաշտօնները: Վերջին երեք բանաստեղծութեանց միջոցին, խօ- սեցաւ հայ արուեստի մասին մասնաւորապէս, մտազական լայտերի միջոցաւ ցուցնելով նմոյշներ նայկական աւետարաններէ, ձեռագրական ման- րանկարներէ, և այլն: Մէն մի բանաստեղծութիւն միշտ շուրջ երկու ժամ կը տւէր: Սրբազանը միտ, ընդարձակ նախաբանով, նախ պատմակա- նայեալ և կը ներկայացնէր ժամանակաշրջանը: Ո- րուն կը պատկանէին ցուցած նմոյշները, և զիտնականորէն կը փաստէր օտար արուեստներ մեր բնին վրայ ազդեցութեան կերպն ու հետ- քերը, բայց ամենէն աւելի շահեկան էր այն ա- պագումութիւնը, որով հատուանք հայ արուեստի ինքնուրոյնութիւնը: Անգամ մըն ալ, զարձեակ մտազական լայտերով, բանաստեղծ ժառանգաւոր- րացի մեծ սրահին մէջ, ժողովուրդի հոծ բազ- մութեան առջև, ծոց տուաւ Ս. Էլմիթիները, Ս. Նովիթիները, Անիի զանազան փառակները, էջ- միածնի լուսապատկերին առջև, Ս. Գատրիար- քը: Միաբանութիւնը, ուսանողութիւնը, և ե- րոյր ներկայք ի միասին երեցները՝ Վէրմածին ի շօրէս շարականը, յետոյ Սրբազանը խան- զավառեց ամենքը, ցոյց տալով վերաշինուող Երեւանէն բազմութիւ տեսարաններ, սրունց

մէջ հայկական արդի ոտանը երեւան կուգայ շինարարական իր ճշմարիտ վերելքին մէջ: Ե. Գերպատուութիւն ցարջ երկու անգամ քարո- ղեց Մայր սունարին մէջ, նախ, նոյ. 17ի կիրա- կին, երբ մեծ հանդիսաւ պատարագեց խոռոն բազմութեան ներկայութեան և բացատրեց Ս. Աթոռոյ նշանակութիւնը հայոց հոգևոր և ազգա- յին կեանքի համար. երկրորդ անգամ քարոզեց նոյ. 21. Եւ, իրիկունը. «Առ ո՞ր երթիցաւք մեք, զբանս կենաց յաւիտեանականաց ունիլ զու՞ ընա- րանով, և խօսեցաւ քրիստոնեական կրօնքի ըս- փոփարակ և բարոյացուցիչ զերին վրայ: — Նոյ. 17ի Բւ. երեկոյնան, Ս. Գատրիարք մեծ զանդ- ճին մէջ հանդիսուոր թէշտեղան մը տուաւ ի պատիւ Ե. Սրբազնութեան, մասնակցութեամբ բովանդակ միաբանութեան. սրտայոյզ ուղերձներ ըրին Ս. Գատրիարք շարք, Տ. Գարեգին Սրբազ- ղան և Տ. Տիրան և Տ. Ելմիթի վարդապետներ. ամէնքը երգեցին: — Նոյ. 24ի կիրակի առաւօ- տուն, Ս. Գատրիարք և Տ. Գարեգին Սրբազան, ընկերակցութեամբ Տ. Տ. Կիրակի, և Հայրիկ վար- զապետներուն և Արթուր արեւայի, Եաֆա զացին. Նուիրակ Սրբազանը տեղւոյն եկեղեցիին մէջ խօսեցաւ ազգու ջարդ մը. կէս օրի հաշին, ա- մէնքը պատուասիրուեցան տեղւոյն պատ. ազ- զայիններուն Գ. Խաչատուր Թարգմանեան տունը: Յետոյ, կէսօրէ վերջ Տ. Գարեգին Սրբազան մա- զական լայտերով բանաստեղծ ֆրէրներու սրա- մետոյ, կէսօրէ վերջ Տ. Գարեգին Սրբազանը սքան- յելի աղնութիւնը ունեցաւ այդ սրահին մէջ իսկ, ի պատասխան Ս. Գատրիարք շօր կոչին, շուրջ եօթնասուն ոսկի հաւաքեալ ինպատուէլ- միածնի տաճարին ներողութեան: Նոյն ժողովուր- զը շարժեմ մտաւ արդէն սիրով մասնակցած էր լուսաւորի լուծմանը:

Ս. ՅԱՎՈՐԻ ՆԵՐՍԷՆ

ԱՄՍՕՐԵԱՅ ԱՌԻՐԵՐ

Անցեալ Նոյեմբեր ամսուան ընթացքին Ս. Աթոռոյ ՍՅՈՒՆ Ժողովը ուրիշ անգամներ ի նիստ գումարուեցաւ իբրեւ վարչական Մարմին, իսկ Կրօնական Գերագոյն Առեւտրային Ժողովը մէջ անցում, իրարանջիւրը գրադելով իր իրաւասութեան մէջ եղած խնդիրներով:

● Եր. 2 Նոյ. — Իրանի առաջին հիւպատոսն յերուսաղէմ, իր առաջին այցելութիւնը տուաւ Ս. Պատրիարք Նոյ: — Առաւջիջ Շահան Քլարկեանն երկուայն ժառանգաւորացի սրահին մէջ բանակսոսեց հանգ. Կոմիտաս վարդապետի կեանքին ու գործին վրայ:

● Կիր. 3 Նոյ. — Տ. Տիրան Վրդ. բարոզեց Մայր Տաճարին մէջ. բնարանն էր շուտ անձամբ անկնի զէտ լինելիք, եւ զոր ինչ սեսունս պատմեցինք (Եւ. ԺԱ. 6). բացատրեց Ս. Անտարանի ներուն առաքելական գործին կարեւորութիւնը եւ աննց եղած յայտնութեան արիւնջը, եւ թէ առաքելներէն սկսեալ սերունդէ սերունդ եկող Հագին հազարակցելով է որ մենք կը գտնուէնք Աստուծոյ հետ, իբրեւ Նոյ, մեր որդիական յարաբերութիւնը:

● Դժ. 6 Նոյ. — Ս. Պատրիարք Նայրը, ընկերակցութեամբ Տ. Կիրեղ վարդապետի փոխադարձ այցելութիւն տուաւ Իրանի հիւպատոսին:

● Եր. 9 Նոյ. — Վարդուան Գիւտ Խաչի տօնին առթիւ, ըստ իրաւական սովորութեան, Ս. Պատրիարք Նոյ զլուսարարութեամբ Միաբանութիւնը այս իրիկուն շրջափառի թափօրով մուտ գործեց ի Ս. Յարութիւն. կիրակամուտը եւ նախատօնը պաշտուեցան մեր Ս. Լուսաւորիչ տաճարին մէջ:

● Կիր. 10 Նոյ. — Ս. պատարագը մատուցուեցաւ ի Ս. Լուսաւորիչ, որ կից է Գիւտ Խաչի սրբարանին. Ս. Պատրիարքը բարոզեց, եւ սպա տեղեկութիւններ հազարոց Վուսաւորիչ լուսնայի հանգանակութեան գոհացուցիչ արդիւնքին մասին: Յետոյ ժողովուրդին ներկայացուց Նախարար Տ. Գարեգին Ս. Արքեպիսկոպոսը. — Եւ. Ամենապատուութիւնը պատուեց Մայր Աթոռոյ Սրբազան Նախարար՝ իրեն յանձնելով Ս. Գերեզմանի շուրջի երբադարձ թափօրին գլխաւորութիւնը, եւ ինք Գողգոթա ելաւ: Տ. Գարեգին Արքեպիսկոպոս զգետնորդութեամբ ըստ առաքելական, ամպհովանիի տակ, Ս. Խաչափայրի մատուցը ի մեռին. երիցս օրհնեց իտուան բազմութիւնը, միթիթարուելով ինքնին ու միթիթարելով ամէնքը:

● Բժ. 11 Նոյ. — Զինադադարի տարեդարձին առթիւ, Մայր Տաճարին մէջ Ս. Պատրիարք Նոյ նուխազանութեամբ հոգեհանձնարար եղաւ, յետոյ Տ. Մեսրոպ Արքազան, ընկերակցութեամբ Տ. Կիրեղ վարդապետ եւ Պ. Կ. Նուբանի, զինուորական զինգամանատունը զնաց. ներկայ գտնուիլ հոգեւոր պաշտամունքին, եւ պսակ մը դրաւ հանրային խաչարձանին տուր:

● Դժ. 13 Նոյ. — Ս. Պատրիարք Նայրը եւ Տ. Գարեգին Արքազան, ընկերակցութեամբ Տ. Պսակ վարդապետ եւ Տ. Շուրհրդ արեգայր գացին Մուհայ ծով, Յորդանան եւ երկրով. եւ երկուայն զմի դուռնալով, Ս. Պատրիարքը ներկայ գտնուեցաւ ընդհանուր ժողովոյ նիստին:

● Եր. 16 Նոյ. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յարութեան բակի մեր Ս. Յովհաննէս մատարան մէջ:

● Կիր. 17 Նոյ. — Այսօրուան պատարագէն վերջ գոր նուիրակ Արքազանը մատոյց, Մայր Տաճարին մէջ Նախարարեցաւ հոգեհանձնարարութեամբ պաշտօն վստահեց. Կոմիտաս վարդապետի: Ս. Պատրիարքը խօսեցան այս առթիւ, ժողովուրդին ներկայացնելով հայ երգին անմահ վարպետը, իր կեանքին ու գործին մէջ, իսկ ցերեկէն ետքը, երուսաղէմի Հայ Երասմուշական Միութեան նախածնունդութեամբ, Ս. Թարգմանչաց վարձարանին սրահին մէջ սգահանդէս կատարուեցաւ հանգ. Կոմիտաս վարդապետի յիշատակին: Բազումը կատարեց Վարդապետան կողմէ Պ. Երուսնդ Տարագնեան. բանակսոսեց Պ. Շահան Գերպետեան, վարման խօսքը ըրաւ Ս. Պատրիարք Նայրը. երգչախումբը երգեց վարդապետին ներգնշակած բանի մը շարականները ու ողբական երգերէն:

● Բժ. 18 Նոյ. — Ս. Պատրիարքը, ընկերակցութեամբ աւագ Բարգման Տ. Հայրիկ վարդապետ եւ դիւանապետ Պ. Կ. Նուբանի, այցելեց Լիբանոնիոյ հիւաստատարանը, ի շնորհաւորութիւն անկախութեան տարեդարձին:

● Եր. 23 Նոյ. — Ուսուցիչ Պ. Գր. Միսախան երեկոյն բանաստեղծութեամբ խոսեցաւ յորդանան մէջ Վերդի տնտեսական հարցոյ վրայ:

● Կիր. 24 Նոյ. — Մայր Տաճարին մէջ բարոզեց Տ. Միան Վրդ., բնարանն էր շեթէ սրէր զիս, զպատարագան իմ պահեստիք: եւ Վայր է պատուէր իմ զի սրիւնջիք զմիմանս: Բացարտեց թէ ի՛նչպէս Աստուծոյ տէր կը նոյննայ ընկերին սիրոյն հետ:

● ԵՂ. 28 Նոյ. — Անթրոնի մէջ Տ. Բարգէլ Վեհի մէկ հեռագրէն, Ս. Պատրիարքը եւ բովանդակ Միարանութիւնը անհուն ցաւով տեղեկացան թէ Տ. Շահէ Ս. Արքեպ. վարձանած է Երուսնի մէջ: Վերարանք եւ պաշտօնէայր այս առթիւ ցաւակցական այցելութիւն տուին Ս. Պատրիարք Նոյ, իբրեւ ուսուցիչ հանգուցելու:

